

3014

1594
491.99-5

1175

165
ԱՇԽԱՐՀԻԿ ԼԵԶՈՒԻ ՌԻՍՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՈՐ ԸՆԹԱՅՔ

ՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ

ՏԱՐՐԱԿԱՆ

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ա. ՇԽԱՐԻԿԻ ԼԵԳՈՒԻ



Ա Շ Խ Ա Տ Ա Ս Ի Ր Ե Յ

Ք Ի Ի Զ Ա Ն Դ Մ . Պ Օ Ջ Ա Ճ Ե Ա Ն



Կանոններու ուսուցումը կրնայ կատարուիլ
բնագրի սր վրայ.
Կանոնները պէ՛տ է ուսուցանել կիբա-
նուրեւամբ .

Կ Ը Պ Ա Ր ՈՒ Ն Ա Կ Է

36. Ընթերցում, բարոյական եւ հրահանգիչ-
170 Հումանց ուղղագրական եւ շարադրական.

Կ . Պ Ո Ղ Ի Ս

Տ Պ Ա Գ Ր ՈՒ Ք Թ Ի Ն Ն Ե Ր Ս Է Ս Ճ . Ա Ր Ա Մ Ե Ա Ն

1894

491.99-5

9-75

ԱՇԽԱՐՀԻԿ ԼԵՋՈՒԻ ՌԻՍՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՈՐ ԸՆԹԱՑՔ

ՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ
ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ա. ՇԽԱՐԻԿ ԼԵԳՈՒԻ

ՏԱՐՐԱԿԱՆ ԸՆԹԱՑՔ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵՅ

ՔԻՒՋԱՆԴ Մ. ՊՕՋԱՃԵԱՆ

ՆՈՐ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

معارف نظارت جلیله سنک رخصتیه طبع اولمشدر



Կ. ՊՈՒԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ն. Ճ. ԱՐԱՍԵԱՆ

1894

2010

ASSISTANT A. BEDIKIAN
Bibliothèque (Gulnarie)

ՆԱԽՆԱԿԱՆ ԾԱԾԹՈՒԹԻՒՆԵՔ

ԲԱՌ. — ԽՕՍՔ

1. Անբերցուած. — ԲԱՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆԸ

Բարի դպրոցականը քաջ կը սովորի իր դասերը, մաքուր կը պահէ իր գիրքերն ու տետրակներն եւ ուսուցչին դասերուն մտիկ կ'ընէ ուշադիր : Քաղաքավար է եւ սիրով կը վարուի իր բոլոր ընկերներուն հետ : Ձրտանքի ատեն, խելացի տղայոց հետ միայն կը խաղայ եւ սերտողութեան ատեն ծրաջան կ'աշխատի : Ուստի աշխատասիրութեան, կարգապահութեան եւ բարի վարուց համար իր ստացած նիշերը միշտ քաջալու են եւ իր ուսուցչին ու ծնողքը գոհ են իրմէ : Ապրի՛ր բարի դպրոցականը :

Հ Ր Ա Ն Վ

1. Գրաւոր. Բնագիրն օրինակեցէք բառերն հորիզոնական (-) դժով եւ խօսքերն ուղղահայեաց (|) դժով զատելով :

Գրեցե՛ք. Բարի — դպրոցականը — քաջ — կը սովորի — իր — դասերը, | մաքուր — կը պահէ — իր — գիրքերն — ու — տետրակներն | եւայլն :

2. Քերականցի. Բնագրին բառերն ու խօսքերն որոշեցէք. Ըսե՛ք. Բարի բառ մ'է, դպրոցականը բառ մ'է, եւայլն : Բարի դպրոցականը քաջ կը սովորի իր դասերը, ահա ատաջին խօսքն, եւայլն :

1. Քերականութիւն. Հայերէն լեզուն ունի իր յատուկ կանոններն որոնք կը սովորեցնեն ուղիղ խօսիլ եւ ուղիղ գրել : Այդ կանոններուն ամբողջութիւնն է Քերականութիւնն :

2. Բառ. Խօսելու եւ գրելու համար մարդիկ կը գործածեն բառեր :

3. Խօսք. Խօսքը քանի մը բառերու կապակցութիւնն է որ կատարեալ իմաստ կուտայ .

Բարի դպրոցականը քաջ կը սովորի իր դասերն :

Այս վեց բառերն իրարու քով զալով իմաստ մը տուած են :



12001
18234-59

BEDIKIAN
Bulgaria

Վ Ա Ն Կ

2. Ընթերցում. — ԽՐԱՏ ԱՌ ՄԱՆՈՒԿՆ

Որդեակ իմ, հնազանդ եղի՛ր ճնողացդ եւ ջանա՛ որ պարկեշտութեամբ արժանի ըլլաս քու նմաններուդ յարգանաց: Մի՛ մոռնար իմաստութեան խրատներն. աշխատասէր եւ ժուժկալ եղի՛ր: մի՛ վատներ ո՛չ ժամանակդ եւ ո՛չ դրամդ. ատէ՛ ստախօսութիւնն եւ երբեք մի՛ չարախօսեր: Քիչով գոհանալ սովրէ՛, բարի եղի՛ր եւ աղքատներն սփօսի՛: Յիշէ՛ թէ ճշմարիտ երջանկութիւնը կը կայանայ պարտականութեան կատարման մէջ:

Հ Ր Ա. Հ Ա Ն Գ

- 3. Բերանացի. Ըսէք թէ իւրաքանչիւր բառ քանի՞ վանկ ունի: Ըսեք. Որդեակ բառն երկու վանկ ունի կամ բազմալանկ է, իմ բառը մէկ վանկ ունի կամ միալանկ է:
- 4. Կրաւոր. Բնագիրն օրինակեցէ՛ք բառերը վանկատելով: Օրինակ. Որդեակ իմ, հը-նա-զանդ ե-ղի՛ր ծը-նո-ղա-ցդ:
- 5. Կրաւոր. Գտէք տասն միալանկ, տասն երկալանկ եւ տասն եռալանկ բառեր:

4. Վանկ. Բառերը կազմուած են ձայներէ որք կը հոշուին վանկ:

Մէկ ձայնով կամ մէկ հնչյւնաւք արտասանուող մէկ կամ աւելի գիր վանկ կ'ըսուին:

5. Բառ մը կրնայ ունենալ մէկ վանկ կամ աւելի վանկ. գիրք բառն ունի մէկ վանկ, տեսակ բառն ունի երկու վանկ, քաաարան բառն՝ երեք վանկ:

Ծանօթ. 1. Բառի մը մէջ սրջափ ձայնաւոր կայ, այնչափ ալ վանկ կայ:

Ծանօթ. 2. երկու բաղաձայններու մէջ դտնուած բնական ք ը վանկատութեան մէջ յայտնի կը դրուի:

Մնողք, ծը-նողք. տղայ, տը-ղայ. հնազանդ, հը-նա-զանդ

Գ Ի Ր

3. Ընթերցում. — ԲԱՐԻ ԳՈՐԾԱԻՈՐՆ

Աշխատասէր, կարգապահ, ժուժկալ եւ խնայասէր է բարի գործաւորն: Իմ արհեստս, կ'ըսէ նա, եկամուտ մը կ'արժէ, իմ բազուկներս դրամաղլուխ մ'են: Յերեկն ի բուն արհեստանոցին մէջ աշխատելէ յետոյ, իր ընտանեաց քով կը վերադառնայ զուարթաղին: Իր պարսպ ժամերուն մէջ հող կը տանի իր զաւակներուն ուսման եւ կրթութեան: Երբ ընկերակից մ'ուզէ զինետուն տանիլ զինքն, կը պատասխանէ. «կը՞մեղանչես եթէ զինեմիջութեամբ փաստս առողջութեանդ որուն պէտք ունի ընտանիքդ. ես ո՛չ ժամանակ եւ ո՛չ ալ դրամ ունիմ վատնելու».

- 6. Բերանացի. Ըսէք թէ իւրաքանչիւր բառ քանի՞ ձայնաւոր ունի եւ քանի՞ բաղաձայն: Ըսեք. Աշխատասէր բառն ունի չորս ձայնաւոր. ա, ա, ա, ե, եւ հինգ բաղաձայն, շ, խ, ս, ս, ռ:

- 6. Գիր. Վանկերը կազմուած են գիրերէ: Գիրերն երկու տեսակ են, ձայնաւոր եւ բաղաձայն:
- 7. Զայնաւորք. Զայնաւոր են սոյն ութ գիրերն, ա, ե, ե, ը, ի, ո, ռ, օ, որք ինքնին ձայն ունին առանց ուրիշ գրէ օգնութեան:
- 8. Բաղաձայնք. Բաղաձայն են մնացեալ գիրերն, բ, գ, դ, զ, թ, յ, խ, ժ, կ, հ, ճ, յ, ճ, մ, յ, յ, շ, չ, պ, ջ, ո, ս, վ, ս, ռ, ց, փ, ֆ. ասոնք ձայնաւորներու օգնութեամբ միայն կրնան իրենց ձայնն հանել:
- 9. Մասուկ բանի. Հայերէն բառերը տասն տեսակ են. Անուն կամ Գոյական, Յօդ, Ածական, Դերանուն, Բայ, Դերբայ, Նախադրութիւն, Մակրայ, Շաղկապ, Զայնարկութիւն:

Գ Լ Ո Ւ Խ Ա .

Ա Ն Ո Ւ Ն Կ Ա Մ Գ Ո Յ Ա Կ Ա Ն

4. Ը ն եր եր ց ու ա մ . — Ը ն Տ Ա Ն Ի Ա Ն Ա Ս Ո Ւ Ն Ի Ք

Ձին, էջը . ուղտը, կովը, ոչխարը, շունն ու կատուն ընտանի անասուններ են :

Ձին, էջն եւ ուղտը կը կրեն մեր բեռները, կը քաշեն մեր կառքերն ու սայլերն եւ հեռաւոր տեղեր ճամբորդելու կը ծառայեն :

Կովը ու ոչխարը կուտան մեզ կաթ, միս, իւղ, բուրդ, կաշի եւ եղջիւր : Արհեստաւորը կովուն եղջիւրէն կը շինէ դանակի եւ պատասաքաղի կոթեր, կոճակներ ու սանտրեր :

Կատուն կը բռնէ մեր տուներու մուկերն, իսկ շունը գիշերապահին հետ մեր բնակարաններն եւ հովուին հետ մեր ոչխարներն ու այծերը կը պահպանէ :

Հ Ի Ա . Հ Ա Ն Գ .

7. Գրաւոր . Բնագիրն օրինակեցէք, անձ նշանակող բառերուն վրայ ա, կենդանի նշանակող բառերուն վրայ կ եւ իր նշանակող բառերուն վրայ ի դնելով :

8. Գրաւոր . Գտէք երեք անուռն որ նշանակեն՝ Անձ, մետաղ, ծաղիկ, պտուղ, բոյս, պտղատու ծառ, անպտուղ ծառ, ընտանի անասուն, վայրի անասուն, թռչուն, միջատ, սողուն, չորքտանի, օր . ամիս . տօն :

Օրինակ }	Անձ	Հայր, մայր, եղբայր .
	Մետաղ	Ոսկի, արծաթ, պղինձ .

10. Ամէն անձ, անասուն եւ իր որոշ անուն մը ունին : Արեւմն անձ, անասուն եւ իր նշանակող բառերը կը կոչուին անուռն կամ գոյական :

Յ Ա Տ Ո Ւ Կ Ա Ն Ո Ւ Ն

5. Ը ն եր եր ց ու ա մ . — Գ Պ Ր Ո Յ Ի Ն Մ Է Ձ

Դասառութեան ժամը կը մօտենայ : Յակոր եւ Յովհաննէս, երկու եղբայրներ, իրենց հրահանգները պատրաստած եւ իրենց դասը լաւ սերտած են : Նոքա իրենց հօր եւ մօր ձեռքը կը համբուրեն եւ դպրոց կ'երթան : Յտեսութիւն, զաւակներս, կ'ըսէ իրենց մայրը . ճամբան մի խաղաք, լաւ աշխատեցէք դասարանին մէջ . յիշեցէք թէ ձեր հայրն սրջափ ուրախ պիտի ըլլայ, երբոր դուք բարենիշ ստացած էք ձեր ուսման եւ բարի վարուց համար : Յակորի եւ Յովհաննէսի հօր անունն է Կարապետ, եւ իրենց մօր անունն է Սոփիկ :

Հ Ի Ա . Հ Ա Ն Գ .

9. Գրաւոր . Բնագիրն օրինակեցէք յասուկ անուններուն վրայ յ եւ հասարակ անուններուն վրայ ի դնելով :

10. Գրաւոր . Գտէք երեք յասուկ անուն որ նշանակեն Կին, մարդ, քաղաք, աշխարհ, ծով, գետ, նեղուց, լեռ, լիճ, մոլորակ, թաղ :

Օրինակ }	Մարդ	Աղամ, Մովսէս, Եղիա :
	Քաղաք	Կ. Պոլիս, Կեսարիա, Տրապիզոն :

11. Անուններն երկու տեսակ են, Յասուկ անուռն, Հասարակ անուռն :

12. Յասուկ անուն է այն մասնաւոր անունն որով առարկայ մը իր նմաններէն կը զանազանենք . շատ մարդ, շատ քաղաք կայ, բայց անոնցմէ մին իր նմաններէն զանազանելու համար կ'ըսենք . Գրիգոր, Յովհաննէս, կամ Պոլիս, Ասանա :

Գիտելիք . Յատուկ անուն են մարդերու, քաղաքներու, աշխարհներու, գիւղերու, թաղերու, լեռներու, գետերու ծովերու, լիճերու, նեղուցներու, մոլորակներու անուններն :

ՀԱՍԱՐԿ ԱՆՈՒՆ

6. Ընթերցուած. — ԻՄ ԸՆՏԱՆԻՔՍ

Ես ունիմ հայր, մայր, երկու եղբայր եւ մէկ քոյր: Ունիմ նաեւ մեծ հայր (հաւ) եւ մեծ մայր (հաւնի): Սերովիւ է եղբայրս հօրս հետ շուկայ կ'երթայ: Մայրս տունը կը խնամէ, ձերմակեղէնները կը կարկոտէ եւ կերակուր կը պատրաստէ: Աննիկ քոյրս մօրս կ'օգնէ: Ես կ'երթամ Լուսաւորչեան վարժարանն որ կը գտնուի Պոլսոյ Լանկա թաղը:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

11. Բերանացի. Յատուկ եւ հասարակ անուններն որոշեցէք:
12. Գրաւոր. Գտէք երեք հասարակ անուն որ նշանակեն՝ Բոյս, կարասի, գոհարեղէն, ատաղձագործի գործիք, որմնաղբի գործիք, կարիչ գործիք, կորիզաւոր պտուղ, թնաւոր պտուղ, ոտքի աման, խաղալիկ:

13. Գրաւոր. Հետեւեալ անուններէն անձ, անասուն, եւ իր ցուցնող բառերն որոշեցէք.
Գրեցիք. Ձի անասուն մ'է. Տնեսն անձ մ'է. Գրիչ իր մ'է:
Ձի, տնտես, գրիչ, կով, ջորի, վարդ, ժամացոյց, թուղթ, սղոց, հացագործ, նաւավար, աթոռ, եղջերու, կառապան, ոսկերիչ, ժամակոչ, հովիւ, արջ, գայլ, ուրաղ, կիսց, քանակ, ընկեր, Մարիամ, վարդապետ, Յակոբ, ծաղիկ, ածառ:

13. Հասարակ անուն է այն ընդհանուր անունն որ նոյնատեսակ ամէն անձի կամ ամէն իրի կրնայ արուիլ բաղաձայն հասարակ անուն մ'է, որովհետեւ ամէն քաղաքի կըրնանք բաղաձայն ըսել. գիրք բառն հասարակ անուն մ'է, որովհետեւ ամեն զրքի կրնանք գիրք ըսել:

Նեղոս գետ, Դանուբ գետ. — Այս խօսքերուն մէջ ալ, Նեղոս յատուկ անուն է, զի հասարակ. Դանուբ յատուկ անուն է, զի հասարակ:

ՎԵՐԱՑԵԱԼ ԱՆՈՒՆ

7. Ընթերցուած. — ՀԻՆԳ ԶԳՍԱՐԱՆՔՆԵՐԸ

Աստուած ստեղծեց մարդս եւ անոր տուաւ ներքին կարողութիւններ եւ արտաքին զգայարանքներ: Մարդս ունի հինգ արտաքին զգայարանք որոնցմով կ'որոշէ նիրքակալ կամ սեռանկէի առարկայները: Արտաքին զգայարանքներն են՝ տեսանելիք, լսելիք, հոտոտելիք, ճաշակելիք եւ շոշափելիք: Աչքով կը տեսնէ, ականջով կը լսէ, թիւով կը հոտոտէ, բերանով կը ճաշակէ եւ ձեռքով կը շոշափէ: Մարդուս ներքին կարողութիւններն են միտք, կամք, զգացում: Մտքով կ'ըմբռնէ, կը հասկնայ մտաւոր կամ անսեռանկէի առարկայներն եւ բարին չարէն ու զեղեցիկը ազեղէն կ'որոշէ:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

14. Բերանացի. Բնագիրը կարդացէք եւ ըսէք թէ ո՞ր անունները նիրքակալ կամ տեսանելի առարկայ եւ ո՞ր անունները մտաւոր կամ անտեսանելի առարկայ կը նշանակեն:

15. Գրաւոր. Որոշեցէք նիրքակալ եւ մտաւոր առարկայներու անուններն:

Գրեցիք. Փառք մտաւոր առարկայի մ'անուն է. գրիչ նիւթական առարկայի մ'անուն է:

Փառք, գրիչ, Աստուած, խելք, մատիտ, կաւիճ, գորով, սկիւր, գուլթ, եռանդ, հաւատք, յոյս, լոյս, հրեշտակ, Իսխուստ, առիւծ, սէր, զթուլթիւն, աշխատութիւն, պատիւ, միտք:

14. Այն բաներն որ կան, գոյութիւն ունին, այսինքն մեր արտաքին զգայարանքներուն ենթակայ են, կը կոչուին նիրքակալ կամ սեռանկէի առարկայ, իսկ այն բաներն որք թէ եւ կան եւ անուն ունին, սակայն մեր արտաքին զգայարանքներուն ենթակայ չեն, այլ մտքով միայն կ'ըմբռնուին, կը կոչուին մտաւոր կամ անսեռանկէի առարկայ:

Մտաւոր առարկայներու անունները կը կոչուին Վերացեալ անուն:

Թ Ի Ի

Ե Ձ Ա Կ Ի, Յ Ո Գ Ն Ա Կ Ի

Տ. Ընթերցուած. — Մեմ ԴԱՍԱՐԱՆԸ

Մեր դասարանին մէջ կը տեսնեմ նստարաններ, զրասեղաններ, գիրքեր եւ տետրակներ: Պատերուն վրայ կախուած են աշխարհացոյց քարտէսներ եւ մեծ պատկերներ: Կայ նաեւ զրատախտակ մը, որոյ վրայ կը գրենք մեր հրահանգները: Մեր դասատուն համար կան բեմ մը, զրասեղան մ'եւ աթոռ մը: Երբ դասատուն դասարանէն ներս մտնէ, բոլոր աշակերտներն ոտքի կ'ենեն եւ յարգանքով ողջունեն զինքն:

Հ Ր Ա Հ Ս Ն Գ

16. Բերանացի. Բնագիրը կարդացէք եւ ըսէք թէ ո՞ր գոյականներն եզակի են եւ որո՞նք յոգնակի:

17. Գրաւոր. Եզակիներուն զիմացը գրեցէք իրենց յոգնակին: Գրեցիք. Տուն, տուներ, տետրակ, տետրակներ.

Տուն, տետրակ, բոյն, հաւ, գրիչ, դանակ, ջուր, սուրբ, բրուտ, սուր, թռչուն, մատանի, եկեղեցի, դպալ, պնակ, ստեղ, դեղ, կով, ցուլ, քոյր, բժիշկ, անձեռոց, եղբայր, քահանայ:

15. Գոյական մը եզակի է երբ մէկ առարկայ կը ցուցնէ. Գրիչ կը նշանակէ մեկ գրիչ, ծառ կը նշանակէ մեկ ծառ:

16. Գոյական մը յոգնակի է, երբ շատ առարկայ կը ցուցնէ, ինչպէս. Գրիչներ կը նշանակէ շատ գրիչ, ծառեր կը նշանակէ շատ ծառ:

17. Կանոն. Եզակի գոյական մը յոգնակի կ'ըլլայ, երբ անոր ծայրն աւելցնենք եւ կամ ներ մասնիկը:

Եթէ անունը միախառն է, եւ կ'աւելնայ. ծառ, ծառեր.

Եթէ անունը բազմախառն է, ներ կ'աւելնայ. գրիչ, գրիչներ:

Գիտելիք. Լեռ, դուռ, բեռ, եգ, բոռ, մաս, գտն բառերը թէեւ միախառն են, սակայն ներ մասնիկով յոգնակի կ'ըլլան:

Հ Ո Ւ Ն Վ Ո Ւ Մ

Գ. Ընթերցուած. — Ո Չ Խ Ա Ր Ը

Ոչխարն որոճացող կենդանի մ'է եւ մարդու շատ օգտակար է: Ոչխարին միտն ու կաթը շատ սննդաբար են: Ամառը դալար խոտ եւ ձմեռը չոր խոտ կը կերցունեն ոչխարին: Հովիւը մարգագետիններու մէջ կ'արածէ ոչխարն եւ գաղաններու դէմ կը պաշտպանէ զայն: Ոչխարէն կը խուզեն այն փափուկ բուրդն որով շինուած են մեր հագուստները: Մարդիկ ոչխարով կը սնանին, զի անոր միտն հացին հետ իրենց գլխաւոր սնունդը կը կազմէ:

Հ Յ Ա Հ Ս Ն Գ

18. Բերանացի. Բնագիրը կարդացէք եւ տեսէք թէ ոչխար բառը քանի՞ կերպ փոխած է իր վերջաւորութիւնը:

19. Գրաւոր. Ոչխար բառին տեղ այժ բառը դրէք:

20. Գրաւոր. Յոգնակիներուն զիմացը գրեցէք եզակին: Գրեցիք. Հարսներ, հարս. Բեռներ, բեռ.

Հարսներ, բեռներ, զարդեր, դարակներ, եղներ, կովեր, գառներ, էշեր, դուռներ, աթոռներ, մատներ, ցաւեր, դարոցներ, ընկերներ, թոռներ, զրասեղաններ, լեռներ, սողուններ, չորքոտանիներ, արժէթուղթեր, շոգեմուտներ, վանահայրեր, ծաղկեփունջեր, մասնատուիներ:

18. Խօսակցութեան մէջ գոյականներու վերջաւորութիւնը կերպ կերպ կը փոխուի եւ այժ փոփոխութեան կ'ըսուի Հոյով. (Դիտեցէք ոչխար բառն):

19. Գոյական մը վեց ձեւով միայն կրնայ փոխել իր վերջաւորութիւնն. հետեւաբար հոլովները վեց հատ են.

Ուղղական, Հայցական, Սեռական, Տրական, Բացառական եւ Գործիական:

10. Ընթերցում. — ԳԱՐՈՒՆ

Ահա եկաւ Ապրիլ ամիսն. Արեւն աւելի փայլուն է, ցե-
րեկն աւելի երկար է, եւ երկինք աւելի պայծառ: Ծառերուն
եւ մացաներուն մէջ բոյունները կ'երգեն զուարթագին եւ
իրենց բոյները կը շինեն: Արտերն ու մարգերը նորէն կը կա-
նանջան: Ժրաջան մեղրուն կը հաւաքէ ծաղիկներու հիւթն
եւ ոչխարները կ'երթան ճարակել նորածիլ խոտն: Գարնան
մէջ ենք. զարունը տարւոյ գեղեցկագոյն եղանակն է:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

21. Բերանացի. Ըսէք թէ շեղագիր բառերն ի՞նչ հոլով են.

22. Գրաւոր. Հետեւեալ բառերն ուղղական հոլով գոր-
ծածեցէք, այսինքն գրեցէք թէ ա՛նձ, աւատո՛ւն, ծա՛ռ, մե-
սա՞ղ, բո՞յս, պսո՞ւղ են:

Իրեցիք. Շունն անասուն մ'է. Հովիւն անձ մ'է.

Շուն, հովիւ, կաղամբ, խնձոր, վարժապետ, արծաթ, կա-
տու, կանկար, սակի, երկաթ, ուռենի, ծիրանի, նաւավար,
տանձ, տանձենի, պղինձ, ստեպղին, կով, ջորի, նուռ:

23. Գրաւոր. Կէտերուն տեղ յարմար ուղղական մը
գրէք՝ ո՞վ, ի՞նչ բան հարցունն ընելով:

Իրեցիք. էջը կը զույգ. Ախպաղը կ'երգէ.

- ... կը զույգ: ... կը մըտէ: ... կ'որսայ: ... կը գեղնի:
- ... կ'երգէ: ... կը սուլէ: ... կ'ունայ: ... կը բզբայ:
- ... կը փայլի: ... կը կրծէ: ... կը մայէ: ... կը հաջէ:
- ... կը մարի: ... կ'այրի: ... կը խօսի: ... կը ծխայ:

20. Ուղղական. Անուան բնական, անփոփոխ ձեւն ուղ-
ղական հոլով կը կոչուի:

Ուղղ. հոլովը կը պատասխանէ ո՞վ, ի՞նչ բան հարցման.
Ատուած մե՞ծ է. Ո՞վ մե՞ծ է. — Ատուած, Ուղղ. հոլով
Արեւը կը փայլի. Ի՞նչ բան կը փայլի. — Արեւը, » »

11. Ընթերցում. — Պ Ա Ր Տ Ի Զ Պ Ա Ն Ը

Մարտ ամսէն սկսեալ պարտիզպանն գրաւած է: Պար-
տիզպանը կը բահէ իր պարտէզին հողը, կը տրմիէ, ածու-
ներու կը բաժնէ եւ անոնց մէջ սերմեր կը ցանէ: Կը տնկէ
նաեւ սոխ, խասո՛ր, կաղամբ եւ գեսնախնձոր: Յետոյ քաղա-
հան ընելով, գէշ խոտերը կը փրցունէ, որք կրնային բուս-
նելէ արգիլել ընդդէմներն: Ամառն եւ աշունն, իր պարտէ-
զին բանջարեղեններն ու պտուղները կը քաղէ եւ վաճառա-
նոց տանելով կը ծախէ:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

24. Բերանացի. Ըսէք թէ շեղագիր բառերն ի՞նչ հոլով են:

25. Գրաւոր. Կէտերուն տեղ յարմար հայցական մը գրէք՝
գո՞ւլ, ի՞նչ բանը հարցունն ընելով:

Իրեցիք. Արեւը կը լուսաւորէ (ի՞նչ բանը) երկիրը:

Արեւը կը լուսաւորէ ... : Եզը կը քաշէ ... : Շունը
կը պահպանէ ... : Հայրը կը խրատէ իր ... : Գրավաճա-
ռը ... կը ծախէ: Կառավարը կը վարէ ... : Հողագործը կը
վարէ ... : Ուսուցիչը կը կրթէ իր ... : Կովը ... կ'ուտէ:
Հովը կը փարատէ ... : Օձը խարեց ... : Աղուէսը խարեց ... :

21. Հայցական. Հայցական հոլովը անուով նման է ուղ-
ղականի, բայց ինչպեսով կը տարբերի անկէ:

Հայցականը կը պատասխանէ գո՞ւլ, ի՞նչ բանը հարցման.
Մկրտիչ կը սիրէ իր մայրը. գո՞ւլ կը սիրէ, մայրը. Հայցին.
Մկրտիչ կը սերտէ իր դասը, ի՞նչ բանը կը սերտէ, դասը՝

22. Խօսքի մէջ ուղղականը կը ցուցնէ գործողութեան մը
կատարողը, ընդդէմ, իսկ հայցականը կը ցուցնէ կատարուած բանը:
Մկրտիչ կը սիրէ իր մայրը. Մկրտիչ կը սերտէ իր դասը.
Ո՞վ է սիրողը. — Մկրտիչ. Ո. Ո՞վ է սերտողը. — Մկրտիչ Ո.
Ո՞վ է սիրուածը. — Մայրը Հ. Ի՞նչ է սերտուածը. — Դասը Հ.

12. ԱՆՍՆՈՅ ԶԱԳԵՐՆ

Ոչխարին ձագը կը կոչուի գառնուկ, այծին ձագը կը կոչուի ուլ կամ ամիկ, խոզին ձագը կը կոչուի խոճկոր, վագրին եւ առիւծին ձագը կը կոչուի կորիւն, եղնիկին ձագը կը կոչուի եղնորթ, աքաղաղին փոքրը կը կոչուի աքըր, արջուն ձագը կը կոչուի թոփիւն, շան ձագը կը կոչուի լահոտ կամ սկունդ, ուղտին ձագը կը կոչուի կոզան, կովուն ձագը կը կոչուի հորթ, էջուն ձագը կը կոչուի քուտակ, հաւուն ձագը կը կոչուի վառեակ, ձիուն ձագը կը կոչուի մորուկ:

Հ Ր Ս Հ Ա Ն Գ

26. Գրաւոր. Բնագրին սեռական հոլովները ստորագրածեցէք:

27. Բերանացի. Գտէք թէ սեռականը քանի՞ կերպ վերջաւորութիւն ունի:

Կանոնաւոր հոլովման քննահամուր ձեւն

Ուղղական.	Փայտ,	Փայտ-եր.
Հայցական.	Փայտ,	Փայտ-եր.
Սեռական.	Փայտ-ի,	Փայտեր-ու.
Տրական.	Փայտ-ի,	Փայտեր-ու.
Բացառական.	Փայտ-ե,	Փայտեր-ե.
Գործիական.	Փայտ-ով,	Փայտեր-ով.

28. Գրաւոր. Վերի օրինակին պէս հոլովեցէք:
Հաց, ծառ, վարդ, սեղան, դպրոց, կաղամբ, աշակերտ:

23. Սեռական. Սեռական հոլովը կը ցուցնէ թէ առարկայն որո՞ւնն է կամ ի՞նչ քանի կը վերաբերի: Սեռական հոլովը կը պատասխանէ որո՞ւն, ի՞նչ քանին հարցման.
Յակոբի գիրքը, որո՞ւն գիրքը. — Յակոբի, Սեռական Ոչխարին միսը, ի՞նչ քանին միսը. — ոչխարին »

Հ Ր Ս Հ Ա Ն Գ

29. Գրաւոր. Հետեւեալ բառերն իրարու կապեցէք, այնպէս որ առաջինն ըլլայ սեռական եւ երկրորդն ուղղական.
Գրեցիք. Խնձորի կեղեւ:

Խնձոր կեղեւ, դանակ կոթ, գաւազան ծայր, վարդ հոտ, դպրոց տնօրէն, ծառ ճիւղ, սեղան ծածկոյթ, աթոռ ոտք, կատու սրջ, հոր ջուր, ծիրան կուտ, մազ գոյն:

30. Գրաւոր. Նոյն բանն ըրէք ու հոլովակերտ մասնիկով.
Կով կաթ, նաւ ղեկ, ծով ջուր, ձի մազ, հաւ ձագ, է. համեա, մահ պատիժ, հով սաստկութիւն, սով պատճառ, շահ յոյս, մարդ զուլիս, զլուխ մազ, տղայ ձայն, շարժ սկիզբ, ժամ մէջ, դար վախճան, արջ մորթ:

31. Գրաւոր. Գտէք անունն այն ծառին որ կուտայ՝
Խնձոր, տանձ, կեռաս, սալոր, ծիրան, կաղին, դեղձ, նարինջ, արմու, նուռ, թուզ, նուշ, ընկոյզ, սերկեւիլ:

24. Սեռական հոլովի կազմութեան ընդհանուր ձեւն է — եղակի համար —, դոյականին ծայրը կցել ի հոլովակերտ մասնիկն. իսկ — յոգնակի համար —, ու հոլովակերտ մասնիկն. (Դիտեցէք փայտ քառին հոլովումը):

25. Եզակի սեռականի կազմութեան ատեն, շատ անգամ բառին վերջին վանկի ձայնաւորը կը փոխուի կամ կը կորսուի: Այս փոփոխելի ձայնաւորներն են՝ ի, ու, ե, եւ, ոյ, իւ, եւյ:

26. Երբ պտուղ նշանակող բառին ծայրը եւնի կամ լոկ ի աւելցնենք, կը նշանակէ նոյն պտղին ծառը.
Խնձոր, խնձորեկի. դեղձ, դեղձի. թուզ, թղեկի:

Ծանօթ. Ուսուցիչն ի նարին ինքն պատշաճ ժամօրերին տայ թե ո՞ր հոլովներու մէջ եւ ի՞նչ բանի կը փոխուի այդ ձայնաւորներն, եւ պէտք է գրել տայ նրանցի տեսքին մէջ:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

32. Գրաւոր. Սոյն բառերէն առաջինն սեռական ըրէք. Գրիչ ծայր, գիր թուղթ, սիրտ ցաւ, թուղթ գոյն, շար համ, հովիւ սրինգ, հրեայ տուն, պաշտօնեայ ամասկան, գիրք կողք, սենեակ դուռ, անիւ առանցք, վայրկեան արագութիւն, ժամացոյց սլաք, պարտէզ դուռ:

33. Գրաւոր. Հոլովեցէք հետեւեալ անուններն. Զի, կով, նաւ, հաւ, ծով, շահ, էշ, սով, հով, ժամ, դար:

34. Գրաւոր. Հետեւալ բառերուն սեռականները գրեցէք. Յարութիւն, զթութիւն, դնում, մեկնում, յաւերում, հոգի, ոսկի, տարի, եկեղեցի, տեղի, դուռ, շուն, տուն, անուն, տղայ, գլուխ, շարաթ, բարձում, առաքինութիւն:

27. Կան անուններ որոց եզակի սեռականն — (ինչպէս նաեւ տրականն), — հոլովման ընդհանուր ձեւէն տարբեր կերպով կը կազմուի:

1. Սեռականի մէջ ու կը վերջաւորին քանի մը միավանկ բառեր միայն, ինչպէս նաեւ շարք, գրուի եւ տղայ բառերն:

Ծով, ծովու. շահ, շահու. նաւ, նաւու. տղայ, տղու. շարաթ, շարթու. ձի, ձիու. ժամ, ժամու. գլուխ, գլխու:

2. Սեռականի մէջ ույ կը վերջաւորին ի-ով վերջաւորեալ բոլոր բազմավանկ բառերն.

Տարի, տարույ. որդի, որդույ. եկեղեցի, եկեղեցույ. Հոգի, հոգույ. ոսկի, ոսկույ. անդլիսացի, անդլիսացույ:

3. Սեռականի մէջ ան կը վերջաւորին ում վերջաւորեալ բոլոր բառերն, ինչպէս նաեւ քանի մը ուրիշ բառեր, ինչպէս. շուն, տուն, կնիկ, աղջիկ, աշուն, գարուն, մանուկ, դուռ, լեռ, անտառ, հիւս, նուռ, քոռ, բեռ եւայլն:

Սոստում, խոստում. դուռ, դրան. շուն, ջան. մանուկ, մանկան. գնում, գնման. լեռ, լեռան. աղիկ, աղիկան:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

35. Գրաւոր. Հետեւեալ բառերէն առաջինը սեռական ըրէք ան հոլովակերտ մասնիկով:

Դուռ փականք. Լեռ կող. Գարուն եղանակ. Աշուն եղանակ. Ծուն լակոտ. Տուն պարտէզ. Մանուկ լաց. Անուն հոլով. Աղլիկ ձայն. Զուկ փուշ. Կնիկ մաղ. Եզ միս:

36. Գրաւոր. Հետեւեալ բառերուն իմաստն ամբողջացնող մէկ մէկ յախացուցիչ գտէք:

- . . . գերեզմանը : . . . յատոցը : . . . անկիւնը :
- . . . վրձինը : . . . ուրագը : . . . խոխոջը :
- . . . ցուպը : . . . արօրը : . . . մանչիւնը :
- . . . ածեկին : . . . ասեղը : . . . հաջիւնը :
- . . . խարտոցը : . . . մկրատը : . . . լոյսը :
- . . . մուրճը : . . . ծեփիչը : . . . քարոյը :

37. Ի՞նչպէս կ'ըլլայ սոյն բառերուն իզակականը: Ընկեր, աշակերտ, սարկաւազ, իշխան, անտես, գերձակ, տէր, գեսպան, գեղջուկ, դաստիարակ, քուրմ, վարժիչ:

4. Սեռականի մէջ եսն կը վերջաւորին բոլոր քիւն վերջաւորեալ բառերն, ինչպէս նաեւ քանի մը իւն վերջաւորեալ եւ ուրիշ բառեր.

Գթուրիւն, զթութեան, անկիւն անկեան, ժողութիւն, ժողովրդեան. Բարութիւն. բարութեան, արիւն, արեան. ծնունդ, ծնողեան.

5. Սեռականի մէջ ոյ կը վերջաւորին քանի մը բառեր.

Աստուած, Աստուծոյ. Լոյս, լուսոյ. Լաւ, հոյ Մարտին, մարտնոյ. Յոյս, յուսոյ. Սեր, սիրոյ.

28. Յախացուցիչ. Ինչպէս վերի հրահանգներէն կը տեսնուի, սեռական հոլովն առանձին չի գործածուիր, այլ իւր ետեւէն միշտ ուրիշ գոյական մը կ'ուզէ: Սեռականն յախացուցիչէն է այդ երկորդ գոյականին որ կը կոչուի յախացեալ: Դերձակիւն մկրատը. Աղիսիւն ցուպը. Գիւնոյ բաժակը: Նկարչիւն վրձինը. Հողագործիւն արօրը. Ոսկույ յարգը:

29. Ունի իրականացուցիչ մասնիկն երբ անձ նշանակող բառի մը ծայրն աւելնայ, անոր իզականը կը ցուցնէ:

Կոմս, կոմսուհի. ուսանող, ուսանողուհի:



18234.09

ՏՐԱԿԱՆ ՀՈԼՈԿ

Հ Ր Ա Հ Ա Ն Պ

38. Բերանացի. Սեռական եւ սր սկան հոլովներն որոշեցէք Յովսէփի զիրքը գեղեցիկ է. իմ մատիսս Յովսէփի տուի. Հաւուն միտը անդարար է. կուտ տուի հաւուն: Ծառերուն ծարարը ջրով կ'անցնի. ջուր տուէք ծառերուն: Աշխատութեան բարիքը մեծ է. մենք կը ցանկանք աշխատութեան: Յիսուսի աշակերտները տասն երկու հոգի էին. Յիսուս ըսաւ իր աշակերտներուն. աշակերտներն ըսին Յիսուսի: Բարին ծանրութիւնը ոտքս քարին զարկի: Դրան փականքն աւրուած է. նոր փականք մը դրէք դրան:

39. Իրաւոր. Հետեւեալ յատկացուցիչներուն մէկ մէկ յատկացեալ գտեք.
 Հանգստեան . . . : Ծան . . . : Կովու . . . : Լուսոյ . . .
 Ծննդեան . . . : Տան . . . : Ծովու . . . : Սիրոյ . . .
 Սննդեան . . . : Նսան . . . : Նաւու . . . : Յուսոյ . . .

40. Իրաւոր. Խնչպէս կ'ըսուի՝
 Պզտիկ նաւուն, պզտիկ կատուին, պզտիկ լճին, պզտիկ գետին, պզտիկ լերան, պզտիկ շան, պզտիկ ծովուն, պզտիկ հացին, պզտիկ դրան, պզտիկ մանկան, պզտիկ լեզուին, պզտիկ գետին, պզտիկ փնջին, պզտիկ բարձին:
 Գրեցիք. Պզտիկ նաւուն կ'ըսուի նաւակ:

30. Տրական. Տրական հոլովը ձեռով նման է սեռականի, բայց իրաստով կը տարբերի անկէ. (Տես փայտ բառն):
 31. Տրական հոլովն առանձին կը գործածուի եւ կը պատասխանէ որո՞ւ կամ ի՞նչ բանի հարցման:
 Աղիասին տուի. Ուսուցչին ընծայեցի. Բարին զարկի: Գիտելիք. Գոյականի մը սեռականն ինչ վերջաւորութիւն որ ունենայ, տրականն ալ նոյն վերջաւորութիւնը կունենայ:
 32. Իկ եւ ակ նուազական մասնիկներն երբ գոյականի մը ծայրն աւելնան, նոյն անուամբ նշանակուած բանին փոքրը կը ցուցնեն. Նաւակ, փոքր նաւ. Կատուիկ, փոքր կատու:

ԲԱՅԱՌԱԿԱՆ ՀՈԼՈԿ

13. Ընթերցուած. — ՄԱՐԳԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ

Մարդկային մարմինը ձեւացած է երեք մասերէ, գլխէ և իրանէ եւ անդամներէ: Գլխուն վրայ կ'երեւին գանկը, դէմքը կամ երեսը, ճակատն ու քունքերն, երկու աչքեր յօնքերով եւ արտեւանունքներով, երկու ականջներ իրենց թմբուկներով, մէկ թիթ երկու ուունդներով, բերան մը երկու շրթթունքներով եւ կզակ մը: Իրանը կազմուած է վիզէ, կուրծքէ, փորէ եւ կունակէ: Անդամներն են երկու թեւերն իրենց ձեռքերով եւ երկու սրունքներն իրենց ոտքերով:

Հ Ր Ա Հ Ա Ն Պ

41. Իրաւոր. Բնագիրն օրինակեցէք բացառական եւ գործիական հոլովները ստորագծելով:

42. Իրաւոր. Հետեւեալ բառերուն նախ եզակի տրականը յետոյ բացառականը գրեցէք:

Աղջիկ, գարուն, աշուն, անուն, թու, լեռ, դուռ, տուն, շուն, նեղութիւն, խոստում, թաղում, ժողովուրդ, քաղաք, հիմ, հանգիստ, փախուստ, ծնունդ, կորուստ:

43. Իրաւոր. Հետեւեալ բառերուն եզակի եւ յոգնակի բացառականը գրեցէք:

Գնում, դիր, գիծ, շուն, տուն, մուրճ, ծառ, որսորդ, դարբին, անտառ, զուլիս, էշ, ձի, ճամբայ, աղայ, որդի, աստուած, սէր, լոյս, յոյս, հոգի, անգլիացի, ծաղիկ, ձուկ:

33. Բացառական. Բացառական հոլովը կը ցուցնէ թէ բան մը ո՞րմէ, ի՞նչ բանէ կամ ո՞րիկէ կ'ստանանք եւ կը պատասխանէ ո՞րմէ, ի՞նչ բանէ, ո՞րիկէ հարցմանց:
 Յակոբեկ նամակ մը ստացայ: Ծառեկ պտուղ քաղեցի:
 Յակոր պատեկ վար ինկաւ: Տունեկ դուրս ելայ:

34. Բացառականի հոլովակերտ մասնիկն է (ե) տառն թէ եզակիի եւ թէ յոգնակիի համար:

Փայտ, փայտե, փայտերե. Գիծ, գծե, գիծերե:

ԳՈՐԾԻԱԿԱՆ ՇՈՒՆՎ

Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

44. Իրաւոր. Եզակի եւ յոգնակի գործիականները գրեցէք Բարութիւն, գինի, ոսկի, խոստում, հոգի, ջուր, թուղթ սուր, ալիւր, մանգաղ, պտուղ, պատիւ, հովիւ, հաշիւ, սէր, թիւ, սիրտ, գիր, գիծ, ըյս, խումբ, գթութիւն, բոյս:

45. Իրաւոր. Պատասխանեցէք սոյն հարցմանց.

Իրեցեք. Յորենը մակագողոյ կը հնձեն:

Յորենն ինչո՞ւ կը հնձեն: Որսորդն ինչո՞ւ կը սպաննէ.

Կոճակն ինչո՞ւ կը շինուի: Կտան ինչո՞ւ կը մաքրեն:

Կարանն ինչո՞ւ լեցուն է: Ծարանն ինչո՞ւ կ'անցնի:

Հոգին ինչո՞ւ կը սնանի: Մարմինն ինչո՞ւ կը սնանի:

46. Իրաւոր. Հետեւեալ բառերէն ձեւացուցէք հորովման հինգ պատկեր իրենց սեռականի վերջաւորութեան համաձայն Իպրոց, Զի, Հոգի, Ուսում, Գթութիւն, Սէր:

47. Իրաւոր. Գտէք հնգական բառ եւ ձեր ձեւացուցած հինգ պատկերներուն համաձայն հորովեցէք:

48. Իրաւոր. Հետեւեալ բառերէն իւրաքանչիւրին վրայ խօսք մը կազմեցէք օրինակին համաձայն:

Օրինակ. Զիւն ձագը մտրուկ մ'է:

Մտրուկ, յառակակ, հորթ, ուղ, գառնուկ, շակոս, քոժիւն, կորիւն, խոնկոր:

35. Գործիական. Գործիական հորովը կը ցուցնէ թէ գործողութիւն մը որո՞ւ ձեռքով կամ ինչո՞ւ կը կատարենք եւ կը պատասխանէ որո՞ւ, ինչո՞ւ հարցմանց.

Դանակով կտրեցի. ցրով լուացի. քիչով պատեցի:

36. Գործիականի հորովակերտ մասնիկն է ոյ՛ թէ եզակիի եւ թէ յոգնակիի համար. Փայտով, փայտերով:

37. Ի-ով վերջաւորեալ քաղնայական բառերուն միայն եզակի գործիականը ընդ կը վերջաւորի:

Գօտի, գօտուով. հոգի, հոգուով. ոսկի, ոսկուով:

38. Թիւն եւ ուն վերջաւորեալ բառերուն միայն եզակի գործիականն անք կը վերջաւորի:

Բարութիւն, բարութեանք. խոստում, խոստմանք:

ԱՆԿԱՆՈՆ ՇՈՒՆՎՈՒՄ

Ուղ. Հայց.	Հայր,	Կին,	Օր,
Սեռ. Տրա.	Հօր,	Կնոջ,	Օրուան,
Բացառական	Հօրմէ,	Կնոջմէ,	Օրէ, Օրուանէ,
Գործիական	Հօրմով,	Կնոջմով,	Օրով.

Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

49. Իրաւոր. Հայր բառին պէս հորովեցէք.

Մայր, եղբայր, մօրեղբայր, հօրեղբայր, վանահայր:

50. Իրաւոր. Կին բառին պէս հորովեցէք.

Քոյր, տէր, տիրուհի, տատ, մեծ, անեղ, հօրամայր, մօրամայր:

51. Իրաւոր. Օր բառին պէս հորովեցէք:

Չմեռ, անտառ, ցերեկ, կեսօր, գիշեր, ժամանակ:

52. Իրաւոր. Եղբագիր բառերը սեռական ըրէք:

Այրի կին իրաւունքը. Բարի հայր խրատը. Իր մայր լացը Կնիսահայր եղբայրը. Մեր նախահայր մեզքը. Իր հոյր մաստանին Իր տէր տունը. Տանիկիկն պարտքը. Անտառ տաքը. Չմեռ ցօրտը. Ցերեկ ճաշը. Կեսօր ատենը. Իր անեղ եղբայրը:

53. Իրաւոր. Հետեւեալ խօսքերն յոգնակի ըրէք:

Չորհասկիք. — Բարձրահասակ ընձուղտը, վիթխարի փիղը թանձրամարմին անգեղջիւրը, ժուժկալ ուղտը, անվեհեր առիւծը, մենասէր արջը, սրկրամուղ գայլը, գիշատիչ վագրը, աշխոյժ երիվարը, համբերատար կշք, տոկուն ջորին, քմասէր այծը, հեղ ոչխարը, արթուն շունը, խորամանկ աղուէսը, թեթեւաչարժ կատուն, երկչոտ ձագարը, կրծող մուկը, գիշակեր բարեանը չորքոտանի են:

39. Կան քանի մը բառեր որոնց եզակին անկանոն կերպով կը հորովի. (Տես վերի օրինակը եւ բազդատէ գայն հորովման ընդհանուր ձեւին հետ, երես 14):

40. Անկանոն հորովուող բառերուն քայտաւականն ու գործիականը կը կազմուին իրենց սեռականէն մե եւ մով մասնիկով Հօր, հօրն հօրնով. Կնոջ, կնոջն, կնոջմով:

41. Անկանոն հորովուող բառերուն յոգնակին կանոնաւոր է եւ հորովման ընդհանուր ձեւին պէս կը հորովի. Հայրեր, հայրերու, հայրերի, հայրերով.

Գ Լ ՈՒ Խ Բ.

ՈՐՈՇԻՉ ՅՕԴ

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ.

54. Գրաւոր. Շեղագիր բառերուն ծայրն յոյ դրէք.

Ձի, կասու, շուն, ջորի, կով շարքոտանի են: Եզ, կով այծ, ոչխար, ջորի խոտակեր են: Գայլ, առիւծ, վագր, շուն ու կասու շողղակեր են: Թրեկի, րզեկի, սանձեկի, նշեկի եւ խնձորեկի պողպատու ծառեր են: Վարդեկի, մրսեկի, մորեկի թուփեր են: Մրջիւն, մեղու, զու, ճանճ, մրժ-դուկ միջատներ են: Բու, աղաւնի, արծիւ, ճնկաղուկ ու ծի-ծեռնիկ թռչուններ են: Վիշապ, օձ, կրիայ, իծ ու գորս սողուններ են: Կեռ, ծածակ, քիւնոս եւ ակճարակ ձուկեր են: Կաղաւթ, կակիւր, ձկնաբեկ եւ շողգաւ ուտելի բոյսեր են: Ջուրակ, դաշնակ, սաւիղ, արիւզ եւ փոյ նուազարաններ են. Մանգաղ, սրոց, ուրագ, կիոց, մուրճ, խաւրսոց եւ ճախարակ երկաթեայ գործիներ են: Կարսայ, սակ, սապակ, պրեակ եւ պտուկ խոհանոցի ամաններ են:

55. Գրաւոր. Հետեւեալ անուններն յոգով հողովեցէք: Մեղու. կատու. ձի. հաւ. հայ. շուկայ. հովիւ. տարի:

42. Որոշիչ յոյ կը կոչուին ն եւ ը տառերն որոնք գոյականի մը ծայրը կցուելով կը ցուցնեն թէ այդ գոյականն որոշեալ իմաստով գործածուած է:

Դիրք ըսելով կը հասկնամ ընդհ. մտքով որ եւ ե դիրք.

Դիրքը ըսելով կը հասկնամ որոշեալ մտքով այն դիրքը որոյ վրայ կը խօսիմ կամ այն դիրքը զոր դուք կը տեսնէք:

43. Կանոն. Զայնաւորով եւ անձայն յ ով վերջաւորեալ անուններուն ծայրը միշտ ն յօղը կը դրուի. իսկ բաղաձայնով ու հնչեալ յ ով վերջաւորեալ բառից ծայրը ը յօղը կը դրուի:

Ձիւն, մեղուն, քահանայն. — Դիրքը, թուղթը, բայը:

Իիսեիի. Բաղաձայնով կամ հնչեալ յ ով վերջաւորեալ բառերուն ը յօղը պէտք է ն ի փոխել. եթէ յաջորդ բառը ձայնաւորով կամ հ եւ յ տառով կ'սկսի.

Գ Լ ՈՒ Խ Գ.

ՈՐԱԿԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

14. Ընթերցուած. — ՄԱՆՈՒԿՆ ԵՒ ԻՇԱՄԵՂՈՒՆ

Սիրուն, փոքրիկ, կայտառ եւ շարածճի տղայ մը կը վազ-վրասէր գեղեցիկ պարտէզի մը մէջ: Անուշաբոյր ծաղիկներու մէջէն իշամեղու մը դաւով կ'սկսի թռչող սիրուն մանկան մօտ որ կ'ուզէ բռնել միջատը: Բայց գլխաւորաբար իշամեղուն կը թռչի, օդին մէջ հազար շրջան կ'ընէ, մինչեւ որ յօգնելով կը հանգչի կարմրագոյն վարդի մը վրայ: Մեր փոքրիկ դիւցազն իր աչքէն չի հեռացներ զայն, մատներուն վրայ կամաց կամաց կը քալէ եւ յանկարծ կը բռնէ վարդն ու իշամեղուն միանգամայն: Այս վերջինը, զայրանալով իր խայթոցով կը խայթէ փոքրիկ անխոհեմը: Խեղճ տղայն օգնութիւն կը գոչէ: Մայրը գալով կ'ըսէ. «Սիրելի գաւաիս, մի մոռնար թէ չափազանց հետաքրքրութիւնն անխոհեմութիւն է եւ շատ վտանգներ կը բերէ մարդուս գլխուն»:

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ.

56. Գրաւոր. Բնագիրն օրինակեցէք անականները գծելով:

57. Գրաւոր. Հետեւեալ անականներէն իւրաքանչիւրին դատէք երկու յարմար գոյական.

Ճերմակ, սեւ, կարծր, ուղիղ, օգտակար, հաւատարիմ, անոյշ, կարմիր, թեթեւ, դառն, մեծ, ճոխ, ծանր, հաճելի, ընդարձակ, ճարտար, աշխոյժ, գեղեցիկ, կապոյտ, կակուղ:

Օրինակ } Ճերմակ Ճերմակ քուղք, ճերմակ կտաւ.
 } Սեւ Սեւ մեղակ. սեւ զխարկ.

44. Ածական կը կոչուին այն բառերն որոնք գոյականներու կ'ընկերանան եւ անոնց որպիսութիւնը, մէկ յսկիւր-քիւնը կը ցուցնեն: Կարմիր մեղուն, քարի գործ, մաքուր տետրակ, այս խօսքերուն մէջ կարմիր, քարի, մաքուր բառերը կը ցուցնեն մեղակ, գործ, տետրակ բառերուն որպիսութիւնը, այսինքն՝ ի՛նչպիսի ըլլալը:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ

57. Գրաւոր. Երկու յարմար ածական դռէք հետեւեալ գոյականներէն իւրաքանչիւրին:

Հով, ծով, ձմեռ, ամառ, մերան, հաց, ժապաւէն, հաւկիթ, թռչուն, հոտ, ակոյս, դանակ, էշ, տուն:

Օրինակ } Հով : Բռուն հով, պաղ հով.
 } Ծով : Հակոբոս ծով, աշեճուրի ծով.

58. Գրաւոր. Հետեւեալներն յոգնակի ըրէք.

Գրեցիք. Հսկայ ցայլեամներն եւայլն:

Թռչունք. — Հսկայ Զայլեամը. հզօր վարազահաւը, գիշակեր անգղը, ահաւոր արծիւը, վատ ցինը, տխուր բուն, քաջասիրտ բաղէն, շարժաղի թութակը, հպարտ սիրամարդը, դանդաղ սագը. վաղայարոյց աքաղաղը ոսկեփետուր փառեանը. կասկածոտ ազուաւը. դող անձեզը, երկչոտ աղաւնին, աղնիւ ծիծեռնակը, աւարասէր ճնճղուկը, զուարթ սոխակը, թեթեւ շիկահաւը թռչուններ են:

59. Գրաւոր. Ածականը գոյականի եւ գոյականի ածականի փոխեցէք: Գրեցիք. Հայրական սէր. տղայական անմեղութիւն:

Սիրելի հայր, անմեղ տղայ, ծեր հայր, խաղասէր մանուկ, մթին գիշեր, եղբայրական սէր, բարեսիրտ մարդ, գլխած մայր, աղնիւ տղայ, քաջ զինուոր, բարի աստուած, յանցաւոր տղայ, չար սատանայ:

45. Գոյականի մը որպիսութիւնը ցուցնող ածականները կը կոչուին որակական ածական, եւ գոյականէն առաջ դրուելով անկոփոխ կը մնան:

46. Միեւնոյն որակական ածականը կրնայ քանի մ'առարկայներու յատկանալ. ինչպէս կրնանք ըսել ներմակ թուղթ, ներմակ կտուռ, ներմակ կառու. բարձր ձայն, բարձր լեռ, բարձր ծառ:

47. Նոյնպէս առարկայ մը կրնայ քանի մ'որակութիւն միանգամայն ունենալ, ինչպէս կրնանք ըսել կարմիր, խոշոր եւ համեղ խնձոր. բարձր, ուսման եւ մշտարար ծառ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ

60. Գրաւոր. Հետեւեալներն յոգնակի ըրէք.

Գրեցիք. Ժրաջան մեղուններն:

Միջոսք. — Ժրաջան մեղուն, ծոյլ ճիւստացը, թեթեւ թիթեռնիկը, երգասէր ծղրիթը, անխոյթ ձագուռը. աշխատասէր մրջնակը, անխոհեմ եղնակը, ճանձիր լուն, անհանդուրժելի մեղուկը, նուկարի սլիկը, գարշահոտ մուկը, տաղտուկ ճանձը, քանդիչ որթալուիճը, աւերիչ մարտիւր միջատներ են:

61. Գրաւոր. Հետեւեալ որակական ածականներուն իմաստը սաստկացուցէք ազոյն մասնիկով:

Գրեցիք. Մեծագոյն, սրբագոյն.

Մեծ սուրբ, հին, լաւ, կալուզ, նոր, ստոյգ, բուն, համառօտ, թեթեւ, ջերմ, գեղեցիկ, ծանր, իմաստուն, ճշմարիտ, տխուր, բարձր, դառն:

62. Գրաւոր. Վերի ածականները վերածեցէք վերացեալ անուններու ուրիշ մասնիկով

Գրեցիք. Մեծուրիւն, սրբուրիւն:

63. Գրաւոր. Գտէք հնգական գոյական եւ անոնց կցելով աղակ, առոր, այիւն, ուս, աւեհ, եղ մասնիկներն՝ ածական ըրէք:

Օրինակ } Հայր : Հայրական : Ծով : ծովային.
 } Լոյս : Լուսաւոր : Քար : քարոս.
 } Խոտ : Խոտալիւս : Ոյժ : ուժեղ.

Ծանօթ. Աւուցիչը պէտք է աղայոց վերստին լիշեցնել ձայնաւորաց փոփոխան կանոնները:

48. Երբ ածականի մը ծայրն ազոյն մասնիկն աւելցնենք, անոր նշանակութիւնը կը սաստկանայ. մեծ, մեծագոյն որ կը նշանակէ աւելի մեծ, հին-հնագոյն, աւելի հին:

49. Երբ ածականի մը ծայրն ուրիշ մասնիկն աւելցնենք, վերացեալ գոյական կը ձեւանայ. մեծուրիւն, հնուրիւն:

50. Ծառ անգամ հարկ կ'ըլլայ գոյականներն ածականի վերածել՝ ածանցական մասնիկ մը կցելով անոնց ծայրը. Օրինակի համար, ոսկիւն, պղինձե շիւնուած ըսելու տեղ, կ'ըսեմ. ոսկեղիւն, ոսկեայ, պղնձեղիւն, պղնձեայ Նոյնպէս, յոյս ունեցող, ոյժ ունեցող ըսելու տեղ կ'ըսեմ. լուսաւոր, ուժեղ:

ՈՐՈՇԻՉ ԱԾԱԿԱՆ

ՏՈՒՅԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

15. Ընթերցուած. — ԱՄԷՆ ՈՒՔ Կ'ԱՇԵԱՍՏԻ

Ամէն ոք կ'աշխատի այս աշխարհիս մէջ: Տեսէք, այս հողագործն արտը կը հերկէ, այդ եղներն արօրը կը քաշեն, այն շունն ոչխարներու հօտին վրայ կը հսկէ, այս մեղրուն ծաղիկներու հիւթերը կը հաւաքէ, այդ հանքահաններն երկիրը կը բրեն, այն նաւաստիները ծովը կը պատուեն կ'անցնին, այս հացագործը հաց կը թրէ, այդ կոշիկարը մեր կոշիկները կը կարէ. այն որմնաղիւրները մեր տունները կը շինեն եւ այս դաստիարակը զձեզ կը կրթէ: Դուք ալ աշխատեցէք ձեր դասերով, տղայք, աշխատութիւնն աշխարհիս օրէնքն է:

Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ

64. Գրաւոր. Բնագիրն օրինակեցէք ցուցական ածականներն ստորագծելով:

65. Գրաւոր. Հետեւեալ խօսքերը յոգնակի ըրէք:

Չուկեր. — Այս վիթխարի կէտը, այդ վայրագ շանաձուկը, այն տափակ լեզուաձուկը, այս կայտառ օձաձուկը, այդ խորամանկ ծածանը, այն աւերիչ գայլաձուկը. այս ուղեւոր տառելքը, այդ շատակեր կարմրախայտը, այն կայտառ խարակաձուկն, այս համեղ թիւնտն, այդ իւզոտ վահանաձուկն եւ այն դժուարամարս անձրուկը ձուկեր են:

51. Կան կարգ մ'ածականներ որոնք ոչ թէ գոյականներու օրպիսութիւնը կը ցուցնեն, այլ անոնց նշանակութիւնը կ'որոշեն, կը մասնաւորեն:

Այս ածականները կը կոչուին Որոշիչ ածական եւ չորս տեսակ են. ցուցական, ստացական, քուակական եւ մասնական:

52. Յուցական. Յուցական ածական են այս, այդ, այն, ապա, դոյն, նոյն բառերն որոնք կը ցուցնեն այն անձերն ու իրերն որոց վրայ կը խօսինք. այս գիրքը, այդ գրեւը, այն գիծը:

Ս Տ Ա Յ Ա Կ Ա Ն Ա Ծ Ա Կ Ա Ն

16. Ընթերցուած. — ՀՈՂԱԳՈՐԾՆ ԵՒ ԻՐ ՈՐԴԻՔՆ

Հողագործ մը, իւր մահուան մօտ, իւր անկողնոյն քով բերել տուաւ իւր զաւակները: Չըլլայ որ, ըսաւ անոնց, մեր արտը ծախէք: Գանձ մը կայ պահուած անոր մէջ. չգիտեմ տեղը, բայց քիչ մը աշխատութեամբ պիտի գտնէք զայն: Բրեցէք, պեղեցէք եւ ամէն կողմ խուզեցէք ձեր հունձքէն ետքը: Իրենց հայրը մեռաւ եւ զաւակները տակն ի վրայ ըրին արտը: Բնաւ գանձ չգտան, բայց հողն որ տակն ի վրայ եղած էր, առատ ցորեն տուաւ: Զաւակներն այն ատեն հասնեցան թէ աշխատութիւնն էր այն գանձն որուն վրայ խօսած էր իրենց հայրը:

Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ

66. Գրաւոր. Բնագիրն օրինակեցէք ստացական ածականներն ստորագծելով:

67. Գրաւոր. Յարմար ստացական մը դրէք գիծերուն տեղ:

Բարի հայր մը կը սիրէ — զաւակները, բայց չսիրեր — թերութիւնները: Պատուեցէք — ծնողքն եթէ կ'ուզէք որ — կեանքն երկարատեւ ըլլայ: Յիսուս առակներով կը խօսէր — աշակերտներուն: Մենք մաքուր կը պահէք — տետրակները: Սարգը կ'ապրի — ոստայնով: Երանի՛ այն աշակերտին որ — բարի վարքով սիրելի է — ուսուցիչներուն:

53. Ստացական. Ստացական ածական են իմ, քու, իւր, մեր, ձեր, իրենց բառերն:

54. Ստացական ածական ունեցող գոյականներն իրենց ծայրը կ'առնեն ս, դ, ն գիրերն որք դիմնորոշ յօդ կ'ըսուին.

Ա. Դէմք. — իմ, մեր, իմ գիրքս, մեր գիրքն.

Բ. Դէմք. — քու, ձեր, քու գիրքդ, ձեր գիրքն.

Գ. Դէմք. — իւր, իրենց, իւր գիրքն, իրենց գիրքն.

Գիտելիք. Արգի հայերէնի մէջ իմ, քու, իւր (եղակի) ստացականներն շատ անգամ յայտնի չեն դրուիր, բայց (յոզակի) մեր, ձեր, իրենց միշտ յայտնի պէտք է դրուին:

ԹՈՒԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

17. Ընթերցուած. — ԵՐԵՒ ՏՂԱՅԻ

Երեք տղայք, երեք բարեկամք, ի միասին դպրոց կ'երթային: «Եթէ ըստ աշխատիմ, ըստ մին, հայրս խոստացած է ինձ տալ ոսկի ժամացոյց մը»: Բարեկամներէն երկրորդն ըստ «Պիտի աշխատիմ որպէս զի մայրիկս զիս սիրէ եւ համբուրէ»: Երրորդ տղայն հառաչելով ըսաւ. «Ո՛հ, ես բան մը պիտի չունենամ, վասն զի որք եմ, ոչ հայր ունիմ ոչ մայր: Սակայն պիտի ջանամ աշխատիլ որ ուսում առնեմ եւ մարդ ըլլամ»:

Պէտք է աշխատիլ, տղայք, աշխատութիւնը բարիք ընել է իր անձին:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

68. Գրաւոր. Թուական ածականները ստորագծեցէք:

69. Գրաւոր. Սոյն հարցմանց պատասխանները գրեցէք.

- 1. Մէկ օրը քանի՞ ժամ է. 6. Մէկ տարին քանի՞ ամիս է:
- 2. Մէկ ժամը քանի՞ վայրկեան է. 7. Մէկ շաբաթը քանի՞ օր է:
- 3. Մէկ վայրկեանը քանի՞ րոպէ է. 8. Մէկ ամիսը քանի՞ օր է:
- 4. Մէկ տարին քանի՞ շաբաթ է. 9. Մէկ տարին քանի՞ օր է:
- 5. Մէկ տարին քանի՞ եղանակ է. 10 Մէկ եղանակը քանի՞ ամիս:

55. Թուական ածականները կը ցուցնեն թիւ կամ կարգ.

56. Թուական ածականներն երկու տեսակ են.

1. Բացարձակ որ բանի մը թիւը, քանի հատ ըլլալը կը ցուցնեն, ինչպէս. մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, եօթ, ութ, ինն, տասն, քսան, երեսուն, քառասուն, յիսուն, եւ այլն

2. Դասական որ բանի մը կարգը կը ցուցնեն, ինչպէս. առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, եւ այլն:

57. Դասականները բացարձակներէն կը կազմուին երրորդ մասնիկով միայն մեկ բացարձակին դասականը կ'ըլլայ առաջին:

Գեետիկ. Թուական ածականներն երբ առանձինն զործածուին, հորովման ընդհանուր ձեւին պէս կրնան հօլովիլ:

ՄԱՍՆԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

18. Ընթերցուած. — ՄԻԱՄԻՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ

Միամիտ քաղաքացի մը, որ իւր ունեւիէն զատ ուրիշ զէնք չէր գործածած, որսորդութիւն ընել ուզեց: Ամէն անգամ որ որսի կ'երթար, ձեռնունայն կը դառնար: Օր մը շատ յոգնած կը վերադառնար, երբ ձանբան կը հանդիպի տղու մը որ ողջ ճագար մը կը տանէր: Լաւ, ըստ ինքն իրեն, այս անգամ որս պիտի ունենամ: Ուստի ճագարը կը զնէ, չուան մը կ'առնէ, մէկ ծայրն անասնոյն ոտքին կը կապէ եւ միւս ծայրն ալ ծառի մ'ուստին: Յետոյ քանի մը քայլ ետ ետ կ'երթայ, նշան կ'առնէ եւ հրացանը կ'արձակէ: Գնտաղը չուանը կը կտրէ եւ ճագարը կը վախճի իւր բոլոր ուժով:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

70. Գրաւոր. Բնագիրն օրինակեցէք մասնական ածականներն ստորագծելով:

71. Բերանագի. Որոշեցէք սոյն ածականներուն տեսակը: Ըսեք. Գեղեցիկ, որակական ածական է:

Գեղեցիկ, առաջին, ուրիշ, չորս, այս, իմ, այդ, քու, այն, իւր, նեղ, անձնիւր, իրենց, երեսուն, մեր, սրչափ, ձեր, այսպիսի, քանի մը, բարի, նոյն, հարիւր, երկրորդ, բոլոր:

58. Մասնական ածականը ընդհանուր, անորոշ իմաստ մը կուտան իրենց գոյականին եւ ասոնք են:

- | | | | | |
|---------|--------------|------------|----------|----------|
| Ամեկ, | Իւրաքանչիւր, | Այսինչ, | Այսպիսի, | Այնքան, |
| Բոլոր, | Անձնիւր, | Այնինչ, | Այդպիսի, | Նոյնքան. |
| Միւս, | Մի, մը, | Քանի՞, | Այնպիսի, | |
| Ուրիշ, | Քանի մը, | Ո՞րչափ, | Այսքան, | |
| Մեկ մի, | Ոչ մեկ, | Ո՞ր, ի՞նչ, | Այդքան, | |

Գիտելիք. Մը, քանի մը, մասնական ածականներուն ը տառը ձայնաւորներու առջեւ պէտք է կրճատել եւ տեղը ապաթարց մը դնել. Գիրք մ'առի, քանի մ'օր:

Հ Ր Ա Ա Ս Ն Պ

72. Գրաւոր. Հետեւեալ խօսքերն յոգնակի ըրէք:

Սպումններ. — Այս կորովի վիշապը, այդ վտանգաւոր օձը, այն ահաւոր կոկորդիլոսը, այս դանդաղ կրիայն, այդ դիւրաշարժ մողէսը, այն թռչնաւոր իժը, այս ժանտատեսիլ կարիճը, այդ երկակենցաղ գորտը եւ այն զազիր նեպուկը սողուն են:

73. Գրաւոր. Հոլովեցէք հետեւեալներն թէ՛ եղակի եւ թէ՛ յոգնակի:

Այս տունը, այդ շունը, այն թուղթը, սոյն գիրքը, իմ տետրակս, քու գիրքդ, իւր աչքը, մեր նամակը, ձեր եղբայրը, իրենց հայրը. չորս տուն, միւս քոյրը, իւրաքանչիւր մարդ, այսինչ անձը:

74. Գրաւոր. Կէտերուն տեղ յարմար ցուցական ածական մը դրէք:

... նարինջներն զորս . . . առաւօտ . . . դարակին մէջ դրի . . . փտած պտուղներուն մէջ, երկար ատեն պիտի չպահեն . . . Թարմ երեւոյթն եւ . . . փայլուն դոյնն . . . իրիկուն իսկ ամէնքն ալ պիտի փտին:

75. Գրաւոր. Կէտերուն տեղ յարմար սսացական ածական մը դրէք:

... Նուարդ բարեկամուհիս եկաւ զիս տեսնել. . . Պօղոս եւ Պետրոս եղբայրներուն հետ: . . . մայրն հետ էր: Մին բերած էր . . . մատնոցն եւ ասեղը. միւսները բերած էին . . . խաղալիկներն: Ճաշն յետոյ զուարճացանք . . . սիրելի խաղերով

76. Գրաւոր. Հետեւեալ գոյականներն ածական ըրէք եւ անոնց յարմար գոյական մը գտէք.

- Գրեցիք. օսկեղեկ բաժակ. փղոսկրեայ աթոռ:
- Եղեկն մամիկով. — Բոց, օսկի, արծաթ, փուշ, հող:
- Եայ » — Թուղթ, փղոսկր, կուճ, օսկի, մաշկ:
- Աւոր » — Գէս, դոյն, ըյս, թոյն, փառք, սուգ:
- Եղ » — շուք, հիւթ, ոյժ, համ, ահ, թիկն:

Գ Լ Ո Ւ Խ Գ
Գ Ե Ր Ա Ն Ո Ւ Ն

19. Ընթերցուած. — ԱՆԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Անգործութիւնը բոլոր մոլութիւններու մայրն է: Ասկէ զատ, նա ծնունդ կուտայ ուրիշ բաղմաթիւ հիւանդութիւններու: — «Ես երբեք չեմ աշխատիր, կ'ըսէր ծոյլ մը, վասն զի միշտ հիւանդ եմ:» — Մտացի մարդ մը պատասխանեց անոր. «Դու աւելի ճիշդ պիտի խօսէիր եթէ ըսէիր. «Ես միշտ հիւանդ եմ, վասն զի երբեք չեմ աշխատիր:»

Հ Ր Ա Ա Ս Ն Պ

77. Գրաւոր. Բնագիրն օրինակեցէք դերանունները դժելով

78. Բերանացի. Ըսէք թէ ո՞ր բառերուն տեղ դրուած են

79. Գրաւոր. Կէտերուն տեղ յարմար անձնական դերանուն մը դրէք: Ըսէք թէ ի՞նչ դէմք են:

... գրեցի: ... գրեցինք: ... գրեցիր: ... գրեցիք: ... գրեց:

59. Դերանուն կը կոչուին կարգ մը բառեր որոնք անուան դեր կը կատարեն, այսինքն նախապէս յիշուած բառերու տեղ կը դրուին դանոնք չկրկնելու համար:

60. Հինգ տեսակ դերանուն կայ. 1. Անձնական. 2. Ցուցական. 3. Սսացական. 4. Անորոշ. 5. Յարաբերական.

61. Անձնական դերանուններն անձ կամ դիմ կը ցուցնեն Խօսքի մէջ երեք անձ կամ դիմ կայ որոնք խօսողին ո՞վ ըլլալը կը ցուցնեն:

- Ա. Դեմք. — Ես, Մեկք. Ես տեսայ, մեկք տեսանք.
- Բ. Դեմք. — Դու, Դոքք. Դու տեսար, դոքք տեսաք.
- Գ. Դեմք. — Ինքն, Աս, Ինքն տեսաւ, իրեկք տեսան.
- Իրեկք, Աոքս

62. Անձնական դերանուն կը համարուին նաեւ իրարու, մեկմեկու փոխադարձ դերանուններն որք ուղղական շունին:

ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

20. Ընթերցուած. — ԳՈՂՈՄՊՈՍ ԵՒ ՀԱՒԿԻԹՆ

Գողմարոս օր մը կը ճաշէր քանի մը Սպանիացիներու հետ: Սորա նախանձերով անոր փառաց վրայ, կը ջանային անոր արժանիքը պակսեցնել: «Ամերիկան գտնելը, կ'ըսէին նոքա, դժուար բան մը չէր, կը բաւէր անոր վրայ խորհիլ:» Գողմարոս, առանց պատասխան տալու, հաւկիթ մ'առաւ, եւ իւր կողնականներուն դառնալով ըսաւ անոնց. «Ձեռքէ ո՞վ կրնայ այս հաւկիթն իր մէկ ծայրին վրայ կեցնել: Ամէն ոք կը փորձէ, բայց ոչ ոք կը յաջողի: Յայնժամ Գողմարոս հաւկիթը կ'առնէ, թեթեւագլխաւ կը զարնէ զայն իւր պնակին եւ հաւկիթն հաւասարակշռութեան մէջ կը մնայ: Իսկոյն ամէնքն ալ կ'սկսին պոռալ. «Դժուար բան մը չէր այդ». — Ճշմարիտ է, պատասխանեց Գողմարոս, բայց պէտք էր առաջուց խորհէիք:

Հ Ր Ա. Հ Ա Ն Գ.

80. ԳԻՐԱՆՐ. Բնագիրն օրինակեցէք անձնական եւ ցուցական դերանուններն ստորագծելով:

81. ԲԵՐԱՆԱՅԻ. Ըսէք թէ անոնք ո՞ր բառերու տեղ զրուած են.

Սովբեցիք անձնական դերանունաց հոլովումը:

Ա. Գեւք	Բ. Գեւք
Ո. Ես.	Մեք, մենք
Հ. զիս.	զմեզ
Ս. իմ,	մեր
Տ. ինձ, ինձի	մեզ, մեզի
Բ. ինչ, ինձմէ	մենչ, մեզմէ
Գ. ինձմով,	մեզմով

Գ. Գեւք

Ո. Նա, ան, նոքա, անոնք	ինքն,	իրենք
Հ. զնա, զայն զնոսա, զանոնք	զինքն,	զիրենք
Ս. նորա, անոր նոցա, անոնց	իրեն,	իրենց
Տ. նմա, անոր նոցա, անոնց	իրեն,	իրենց
Բ. անկէ անոնցմէ	իրմէ,	իրենցմէ
Գ. անով անոնցմով	իրմով,	իրենցմով

ՅՈՒՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

21. Ընթերցուած. — ՏՂՈՅ ՊԱՐՏՔՆ ԱՌ ՈՒՍՈՒՑԻՉՍ

Տղայք, երբ դպրոցն էք, գիտցէք որ ձեր վարժապետներն ու վարժուհիները ձեր ծնողաց տեղը կը բռնեն ձեր քով: Ուստի, ինչպէս որ ձեր ծնողքը կը սիրէք, այնպէս ալ պէտք է որ սիրէք զանոնք եւ անոնց ցոյց տաք կատարեալ հնազանդութիւն եւ անկեղծ երախտագիտութիւն այն բարի խնամոց համար զորս անոնց անձնութեանը կը շնայէ՞ ձեզ: Երախտագիտութիւնը նուիրական պարտք մ'է անոնց նկատմամբ որք ստանձնած են ձեր դաստիարակութեան հոգն:

Հ Ր Ա. Հ Ա Ն Գ.

82. ԳԻՐԱՆՐ. Բնագիրն օրինակեցէք, ցուցական դերանուններն ու ստացական անձնականներն ստորագծելով:

83. ԲԵՐԱՆԱՅԻ. Ըսէք թէ ո՞ր բառերուն տեղը զրուած են:

Սովբեցիք ցուցական դերանունաց հոլովումը

Ո. Սա,	Այս.	Սոքա,	Աստեմ.
Հ. զսա,	զայս.		զաստեմ.
Ս. սորա,	ասոր	սոցա,	աստեց.
Տ. սնա,	ասոր.	սոցա,	ատեց.
Բ.	ասկե.		ատեցմե.
Գ.	ասով.		ատեցմով.

84. ԳԻՐԱՆՐ. Այսպէս հորովեցէք դա, այդ, նա, այն:

85. ԳԻՐԱՆՐ. Հորովման ընդհանուր ձեւին պէս հորովեցէք սոյն, դոյն, նոյն, միայն եզակի:

63. Ցուցական դերանուն են սա, դա, նա, այս, այդ, այն, սոյն, դոյն, նոյն, որոնք մատնանիչ ցոյց կուտան այն առարկայներն որոց տեղը զրուած են:

Գիտելիք. Այս, այդ, այն, սոյն, դոյն, նոյն, թէ՛ անձական են եւ թէ՛ դերանուն.

— Ածական են, երբ գոյականի հետ դորձածուին.

— Դերանուն են, երբ առանձինն դորձածուին:

86. Բերանացի. Ստացական անականներն որոշեցէք:

Իմ հագուստս հին է. ան հագուստը նոր է: Ահա ձեր գրին. ուր է իմ գրիչս: Իմ անունս Երուանդ է. ան ա- նունն ինչ է: Ձեր աշակերտներն աշխատասէր են. իմ աշա- կերտներս ծոյլ են: Ես ձեր հացէն կերայ. դուք ալ իմ հացես կերէք: Յարգեցէք ձեր հայրն ու մայրն, եթէ կ'ուզէք որ ձեր կեանքն երկար ըլլայ:

87. Գրաւոր. Ստացական անական ունեցող շեղազիր բառերուն տեղ յարմար ստացական դերանուն մը դրէք:

88. Գրաւոր. Վարի օրինակին պէս հորովեցէք ֆուլիկոյ, անտիկոյ, իրեկոյ, իրեկցիկոյ, անորիկոյ, անոկցիկոյ:

Ո. Ինկոյ,	Ինկոյներս.	Մերիկոյ,	Մերիկոյներս.
Հ. իմիկոյ,	իմիկոյներս.	մերիկոյ,	մերիկոյներս.
Ս. իմիկոյս,	իմիկոյներուս.	մերիկոյիկ,	մերիկոյներուկ.
Տ. իմիկոյս,	իմիկոյներուս.	մերիկոյիկ,	մերիկոյներուկ.
Ք. իմիկոյս,	իմիկոյներես,	մերիկոյիկ,	մերիկոյներեկ.
Գ. իմիկոյս,	իմիկոյներոյս,	մերիկոյով,	մերիկոյներոյով.

61. Ստացական դերանունները կը ցուցնեն թէ որունն է այն քանն որոյ տեղը դրուած են. իմ գիրքս ըսելու տեղ, կ'ըսեմ իմիկոյ. քո գիրքդ ըսելու տեղ կ'ըսեմ քուիկոյ.

Ստացական դերանունները ստացական անական ունեցող գոյականի մը տեղ կը դրուին եւ ասոնք են.

Ա. Գեմք. —	Իմս,	Իմինս.	Մերը,	մերինը.	
Բ. Գեմք. —	Քուկը,	քուիկինը.	Ձերը,	ձերինը.	
Գ. Գեմք. —	{	Իրը,	իրենը.	Իրենցը,	իրենցինը.
		Անորը,	անորինը.	Անոնցը,	անոնցինը.

Ասոնցմէ երկրորդ ձեւն, այն է՝ իմիկոյ, քուիկոյ, իրե- կիկոյ, անորիկոյ եւ անոնց յոգնակիները միայն կը հորովին, հոշովման ընդհանուր անիկ պէս, հորովակերտ մասնիկը ս, դ, ն, կամ ը դիմորոշ յօդերէն առաջ դրուելով:

Երկու առուակ մի եւ նոյն ակունքէն կը բոխէին եւ մին ու միւսն յտակ ու վճիտ էին: Առաջինն առաջի ու կողմնե- րու վրայէ կը հոսէր եւ իր մաքրութիւնը կը պահէր իր ըն- թացքին ամբողջ տարածութեան վրայ. Սա իր ոռոգած մար- գագետիներուն զարդն ու հրճուանքն էր եւ ամէն ոք անոր վճիտ ջրէն խմելու կը բաղձար. Երկրորդը տղմուտ ճահիճնե- րու մէջէն կ'անցնէր եւ իր ջուրերն սյնքան կը պղտորէին ու կ'ապականէին որ ոչ ոք կը համարձակէր իրեն մտնելու:

Սյուպէս մենէ իւրաքանչիւրը բարի կամ չար կ'ըլլայ եթէ բարի կամ չար ընկերներու քով յաճախէ:

89. Գրաւոր. Բնագիրն օրինակեցէք անորոշ դերանուն- ները ստորագծելով:

90. Գրաւոր. Հորովման ընդհանուր ձեւին պէս հորովեցէք Իւրաքանչիւրն, բոշորն, այլապիս, միւսն, այլիկն.

65. Անորոշ դերանուններն ուրիշ բան չեն, եթէ ոչ մասնական անականներն, միայն թէ առանձինն (առանց գո- յակիկոյ) կը գործածուին եւ որոշիչ յօդ կ'առնեն իրենց ծայրն: Անորոշ դերանուն են նաեւ հետեւեալներն.

Ոչ ոք,	Ամէն ինչ,	Ո՞վ,	Ի՞նչ քան,	Ոչ մին,
Անձնիւր ոք,	Ամէն քան,	Ո՞րն,	Ո՞րով,	Ոչ մեկ,
Իւրաքանչիւր ոք,	Միև միւսն,	Ի՞նչ,	Ունակ,	Ոչինչ,

66. Անորոշ դերանուններէն մեծ մասն հոշովման ընդհ. անիկ պէս կը հորովին. ասոնցմէ միայն քանի մը հատը, ինչ- պէս՝ մին, ամէն, ո՞վ, ո՞րն, ի՞նչ, ո՞րով, ունակ հոշով- ման այլ եւ այլ ձեւեր ունին.

Մին, միոյն. Ո՞վ, ո՞րն, որուն, որով, որով. Ի՞նչ, ինչու. Ամէն, ամէնուն. Ո՞րոնք, որոնց, որոնցմէ, որոնցմով. Ոմանք, ոմանց.

ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

23. Ընթերցուած. — ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԴՐՈՒԹԻՒՆ

Արեգակնային դրուժիւն կը կոչուի երկնային մարմիններու խուսի մը որ կը բաղկանայ Արեւէն, մոլորակներէ, գիսաւորներէ եւ անոնց արբանեակներէն: Այս խմբին կեդրոնն է արեւն որոյ շուրջը կը դառնան վերոյիշեալ մարմիններն: Այս դրուժիւնը դտած է Ժ.Չ^ր դարուն մէջ Կոպերնիկոս անուն Լեհ աստղագէտն որմէ ստացած է Կոպերնիկեան դրուժիւն անունն: Արեւն երկնային մարմիններուն ամէնէն մեծն է եւ ինքն իրմէ ունի ըյս ու ջերմութիւն զորս կը բաշխէ մոլորակներուն եւ անոնց արբանեակներուն:

Հ Ր Ս. Հ Ս. Ն. Գ.

91. Բերանացի. Եեղազիր յարաբերականներն ո՞ր բաները կը յարաբերեն, ըսէք:

92. Գրաւոր. Գիծերուն տեղ յարմար յարաբերական մը դրէք. Գրեցիք. Աչքն որով կը տեսնենք:

Աչքն — կը տեսնենք, ախանջն — կը ւենք, քիթն — կը հոտոտենք, քիմքն — կը ճաշակենք, ձեռքերն — կը շօշափենք մեր արտաքին զգայարանքներն են: Այն տղայն — կ'օգնէ իր ծնողաց, բարի գաւակ մ'է: Չորցաւ ծառն — անիծեց Յիսուս: Նաւն — ճամբորդեցինք, ընկովեցաւ: Ընկուզենի էր ծառն — քաղցեցինք այս տերեւներն: Աղքատներն — հաց տուիք, նորէն եկան: Այն հրահանգներն — ես կը կատարեմ, դժուար են:

67. Յարաբերական դերանունն է որ բանն որ ամէն դէմքի տեղ կը գործածուի: Որ յարաբերականին յարաբերած գոյականը կամ դերանունը կը կոչուի յարաբերեալ. ես որ կը խօսիմ, քու բարեկամդ եմ. Մենք որ կը խօսինք... Դու որ կը խօսիս, իմ բարեկամս ես. Դուք որ կը խօսիք... Նա որ կը խօսի, իր բարեկամն է. Նոքա որ կը խօսին...

68. Որ յարաբերականը կը հոլովի այսպէս. Եգ. Որ, որուն (որոյ), որու (որում), զոր, որմէ, որով. Յգ. Որոնք (որի), որոնց (որոց), զորոնք(զորս), որոնցմէ, որոնցմով

Գ Լ ՈՒ Խ Ե.

Բ Ա Յ

24. Ընթերցուած. — ԱՇՆԱԿԵՐՏԻ ՄԸ ԽՈՐՀՐԳԱԾՈՒԹԻՒՆԸ

Երբեմն այնպէս կը կարծեմ թէ ուսուցիչներս խիստ են, բայց անտարակոյս կը սխալիմ: Եթէ գիտնայի այն շարժառիթներն որոնք գործել կուտան անոնց, թերեւս պիտի պարտաւորէի խոստովանիլ թէ անոնք իրաւունք ունին: Արդէն բարկութեանս առաջին շարժումն անցնելէն վերջը, քանիցս չեմ զգացած թէ գանգատներս անիրաւ էին եւ թէ ինձ արուած պատիժը ըլի արդարութեան գործ մ'էր: Թերեւս միշտ այսպէս է, եւ փոխանակ գանգատելու, աւելի ազէկ չէ՞ որ ինքզինքս ուղղեմ: Հրահանգներս յաճախ չեմ կատարեր, եւ կամ չափազանց շուտ կատարելով սխալներ կը գործեմ: Միթէ յանցանքն իմինս չէ՞ եթէ ամէն անգամ որ այս վիճակին մէջ գտնուիմ:

Հ Ր Ս. Հ Ս. Ն. Գ.

93. Գրաւոր. Բնագիրն օրինակեցէք բայերը ստորագծելով
94. Գրաւոր. Որո՞նք են այն գործողութիւններն զորս կրնանք կատարել

Գրչով, գեղեցիկով, մասիտով, դանակով, ասեղով, մուրճով, սրօրով, կանգունով, կշռով, փուխով, գայիկոնով, ասկորդով, Օրինակ. Գրեցիք. Գրչով կրնանք գրել:

95. Գրաւոր. Ի՞նչ բաներով կրնանք կատարել հետեւեալ գործողութիւնները.
Օրինակ. Գրեցիք. Մակաղով կրնանք հնձել.

Հնձել, ներկել, որսալ, մտնակել, ածիլել, արբել, սակտել, սուղել, փորել, աղել, աճատել, սղոցել, խարտել, աշել:

69. Բայ կը կոչուին այն բաներն որոնք գործողութիւն կամ վիճակ կը ցուցնեն, այսինքն կը նշանակեն ընել կամ ըլլալ:

70. Գործողութիւն կամ վիճակ ցուցնող բաները կը վերջաւորին ել, իլ, ալ, ուլ. Գրել, խօսիլ, խաղալ, թողալ:

25. Ընթերցուած. — ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՒՆ ՉԱՅՆԸ

Կենդանիները կը հանեն այլեայլ ձայներ որոնք տարբեր անուններ ունին: Այսպէս շունը կը հաջէ, քածը կը կազխանձէ, ոչխարը կը մայէ, այծը կը պապալէ, կովը կը բառաչէ, եզը կը փչէ. ձին կը վրնջէ, էշը կը դաայ, դայը կ'ոռնայ, արջը կը մրմռայ, փիղը կը գոչէ, խողը կը խանչէ, առիւծը կը մռնչէ, կատուն կը մլաւէ, վագրը կը խռնչէ, հաւը կը կարկաչէ, դորտը կը կռնչէ, արագիլը կը կափկափէ, աղաւնին կը մնչէ, օձը կը սուլէ, կոկորդիլոսը կ'աչխարէ, թռթակը կը խօսի, արտոյտը կը գեղգեղէ, սոխակը կը դայլայլէ, ճնճղուկը կը ճռռուղէ, ճանճը, մեղուն եւ եզնակը կը բզզան: Միայն մարդ իր միտքը կը յայտնէ խօսքով. զի նա միայն գիտէ իմաստ մը տալ իր հանած ձայներուն:

Հ Ի Ա. Հ Ա. Ն Գ.

96. Գրաւոր. Բնագիրն օրինակեցէք բայերն ու իրենց եւ-
քակիւցները ստորագծելով.

97. Գրաւոր. Մէկ մէկ յարմար եկրակայ գտէք սոյն բա-
յերուն, ո՞վ հարցունն ընելով.

Գրեցե՛ք. Դարբիւր կը գարբնէ.

Կը դարբնէ. կը հիւսէ. կը նկարէ. կը կոփէ. կը լողայ
կը փայլի. կը սողայ. կը թռչի. կը խաղայ. կ'ածէ. կը կրէ.
կը խորհի. կը հերկէ. կը մշակէ. կը կրծէ. կը թառամի:

98. Գրաւոր. Խօսքեր կազմեցէք որոնց մէջ պիտի ըսէք
եկրակային ըրած գործողութիւնը.

Գրեցե՛ք. Աշակերտը կը կարդայ.

Աշակերտ. Չիւն. Լոյս. Տղայ. Դրօշակ. Մեղու. Ճրագ.

99. Բայի մը ցուցած գործողութիւնը կասարող անձը
կամ իրը կը կոչուի բային տեսքը կամ եկրակայն:

Ենթակայն գտնելու համար կը հարցնենք. — ո՞վ ըրած
կամ կ'ընէ գործողութիւնը.

Երուանդ կը կարդայ. ո՞վ է կարդացողը. — Երուանդ:

Արեւը կը լուսաւորէ. ո՞վ է լուսաւորողը. — Արեւը:

26. Ընթերցուած. — ԿՈՅՐՆ ՈՒ ԱՆԴԱՄԱՂՈՅԾԸ

Ժամանակաւ կային երկու մարդիկ, որոնք յոյժ աղքատ
եւ շատ թշուառ էին: Առաջինն ի ծնէ կոյր էր, երկրորդն
անդամալոյժ էր եւ չէր կարող քայլելու: Երկուքն ալ անկարող
էին իրենց սպրուստը ճարելու, երբ խորհեցան իրենց թըշ-
ուառութիւնները միացնել: Կոյրն, որ կորովի էր, անդամա-
լոյժը շարկեց, եւ այս վերջինն, որ սրատես էր, իր տարա-
բաղդ ընկերոջ առաջնորդն եղաւ:

Այսպէս սոյն երկու աղքատները փոխադարձ օգնութեամբ
քեթեւոյցի իրենց թշուառութեան բերը:

Հ Ի Ա. Հ Ա. Ն Գ.

99. Բերանացի. Բնագիրը կարգաւորվ շեղազիր բայերուն
եկրակայն եւ անոր ստորագելին որոշեցէք:

100. Գրաւոր. Ստորագելոյն յարմար ենթակայ մը գտէք:
Գրեցե՛ք. Գիծն ուղիղ է. — Տերեւը կանանչ է:

- ... ուղիղ է: ... կարծ է: ... կապոյտ է:
- ... կանանչ է: ... պիտանի է: ... դժուար է:
- ... կարմիր է: ... ծոյլ է: ... անոյշ է:
- ... տխուր է: ... դիւրին է: ... հեղուկ է:
- ... օգտակար է: ... բարձր է: ... թթու է:

101. Գրաւոր. Ենթակային յարմար ստորագելի մը գտէք:

- Մեղնը ... է: Ուսումն ... է: Թուղթը ... է:
- Ծաղիկն ... է: Զուրբ ... է: Վարդենին ... է:
- Կաւիճը ... է: Օգը ... է: Միսը ... է:
- Դանակը ... է: Ծունը ... է: Օշարակը ... է:
- Չեղունը ... է: Հաւկիթը ... է: Զրհուրը ... է:

102. Բայի մը եկրակային որպիսութիւնը կամ վիճակը ցու-
ցնող բառը ստորագելի կը կոչուի, ածական ըլլայ թէ գոյական:

103. Ստորագելին շատ անգամ էական բային հետ միա-
ցած կ'ըլլայ, ինչպէս. կ'որոնայ կը նշանակէ որոնացող է,
կը խաղայ կը նշանակէ խաղացող է:

27. Ընթերցում. — ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒ ՎԻՃԱԿԸ

Մարմիններն երեք միճակ ունին, հաստատուն, հեղուկ, կազային: Սառոյցն որ հաստատուն է, տաքնալով կը հալի, հեղուկ կ'ըլլայ: Ջուրն որ հեղուկի է, տաքնալով կը չոգիանայ, կազային կ'ըլլայ: Չոգին որ կազային է, պղտելով կը սառի, հաստատուն կ'ըլլայ:

Ծովերու եւ լիճերու ջուրերն արեւու ջերմութենէն տաքնալով կը չոգիանան եւ միջնորդային մէջ բարձրանալով կը խտանան, ամպ կ'ըլլան: Ամպը ջրի խտացած չոգի է:

Եթէ օդը պղտի, ամպերը ջուր կ'ըլլան եւ վար կը թափին, այս է անձրեւը: Իսկ եթէ օդը շատ ցուրտ ըլլայ, տեղացող անձրեւը կը սառի, ձիւն կ'ըլլայ: Ձիւնը սառած ջուր է:

Հ Ի Ս. Հ Ա. Ն Գ.

102. Գրաւոր. Հեռեւեալ նախադասութեանց ենթակայն պակաս է, լրացուցէք. Իրեցիք. Բարը կարծր է. Ասեղը բարակ է.

- ... կարծր է: ... ժրաջան է: ... փայլուն է:
- ... բարակ է: ... սուղ է: ... աշխատասէր է:
- ... հաստ է: ... նեղ է: ... պայծառ է:
- ... բոյս է: ... լայն է: ... երկայն է:
- ... թուփ է: ... շիտակ է: ... թափանցիկ է:

28. Ամէն անգամ որ բանի մը վրայ մեր դասողութիւնը բացատրենք, նախադասութիւն մը կը շինենք, տեսէք ինչպէս.

Երկիւնի եւ կապոյտ. — Այս երկու բաներն իրարու հետ բաղդատելով կը դասեն թէ կապոյտ գոյնը կը յարմարի երկիւնի ուստի կ'ըսեմ. Երկիւնի կապոյտ է. ահա նախադասութիւն մը.

29. Նախադասութիւն կը կոչուի խօսք մը, որոյ մէջ կայ բայ, ենթակայ եւ usորոգելի:

30. Խօսքի մը մէջ սրբան դիւնաւոր բայ, սինքան ալ նախադասութիւն կայ:

28. Ընթերցում. — ԿԵՆԴՐԱՆՆԱՅ ԽՈՒՄԲԵՐԸ

Ինչպէս շատ մը կենդանիներու, նոյնպէս քանի մ'անկենդան բաներու խումբերը տարբեր անուններ ունին: Օրինակի համար, անասուններուն խումբը կը կոչուի ջուր, ոչխարներու խումբը՝ հօտ, այծերու խումբը՝ հօրան, խոզերու խումբը՝ երամակ, արջառներու խումբը՝ նախիր, գայլերու եւ շուններու խումբը՝ վոհմակ, ձուկերու խումբը՝ վտառ, թռչուններու խումբը՝ երամ, մեղուներու խումբը՝ պար, ագռաւներու խումբը՝ ջոլիւր, կռունկներու խումբը՝ տարմ, աստղերու խումբը՝ բոյլ, ծաղիկներու խումբը՝ հոյլ խոտերու բարդը՝ դէզ, յարդին դէզը՝ շեղլ եւայլն:

Հ Ի Ս. Հ Ա. Ն Գ.

103. Գրաւոր. Նախադասութիւններն ամբողջացուցէք, երեք գոյական ենթակայ գտնելով.

Իրեցիք. Կարը, ձիւնը եւ կաշիքը ճերմակ են:

- ... ճերմակ են: ... հեղուկ են: ... աղի են:
- ... սեւ են: ... կազային են: ... փայլուն են:
- ... հաստատուն են: ... դեղին են: ... անխալ են:
- ... կարմիր են: ... անուշ են: ... կակղղ են:
- ... թափանցիկ են: ... կանանչ են: ... թթու են:

31. Նախադասութեան մը ենթակայն եւ usորոգելին ուղղական հօրով կ'ըլլան:

32. Նախադասութեան մը բայը կրնայ մէկէ աւելի ենթակայ ունենալ: Արիւնն ու կեռասը կարմիր են. Երկու ենթ:

33. Նախադասութեան մը ենթակայն կրնայ մէկէ աւելի usորոգելի ունենալ. Ծովը կապոյտ եւ աղի է. Երկու ստոր:

34. Նախադասութեան մը ենթակայ կրնան ըլլալ դերանուն, գոյական եւ ակնորիշ դերբայ:

Ա. եւ Բ. դէմքը միշտ դերանուն կ'ըլլան:

35. Նախադասութեան մը ստորոգելի կրնան ըլլալ ածական մը եւ կամ գոյական մը:

ԲԱՅԵՐՈՒ ՏԵՍԱԿԸ
ԷԱԿԱՆ ԲԱՅ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ (հիմա)	Ս.Յկասար (Երէկ)	Կասարեայ (այսօր)	Ս.պառնի (վաղը)
Հիւանդ եմ	Հիւանդ էի	Հիւանդ եղայ	պիտի ըլլամ
» ես	» էիր	» եղար	» ըլլաս
» է	» էր	» եղաւ	» ըլլայ
» ենք	» էինք	» եղանք	» ըլլանք
» էք	» էիք	» եղաք	» ըլլաք
» են	» էին	» եղան	» ըլլան

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Հիւանդ եղիր, մի ըլլար, հիւանդ եղէք, մի ըլլաք:

ԱՆՈՐԻՇ ԵՂԱՆԱԿ

Ս.ճարիօ դերբայ Ըլլալ,	Ս.նցեայ դերբայ եղած, եղեր	Ս.պառնի դերբայ ըլլալու.
--------------------------	------------------------------	----------------------------

Հ Ր Ս. Հ Ս. Ն Պ

104. Գրաւոր. Վերի օրինակին պէս խոնարհեցէք.

Բժիշկ եմ. ուսանող եմ. խոնարհ եմ. ծարաւի եմ:

82. Բայերը չորս տեսակ են. Էական, Ներգործական, Կրաւորական եւ Չեզոք:

83. Էական բայը մէկ հատ է, որ է եմ, ըրալ, բայն, որ առանձին չի գործածուիր, այլ սովորաբար իրեն կ'ընկերանայ ամական կամ գոյական ստորոգելի մը:

84. Ներգործական են այն բայերն որոց ենթակային կատարած գործն ուրիշի մը վրայ կ'ազդէ, կը ներգործէ: Աստուած սեղծեց տիեզերքն Արեւը կը շաւարտէ երկիրն:

85. Կրաւորական բայը ներգործականին հակառակն է, որոյ ենթակայն ուրիշն բան մը կը կրի, կ'ազդուի:

Տիեզերք սեղծուեցաւ Աստուծմէ,
Երկիրս կը շաւարտուի Արեւէն:

ԲԱՅԵՐՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

29. Ընթերցուած. — ԱՐՈՒՆԵՍ ԵՒ ՊԱՇՏՕՆ

Գործաւոր կամ բանուոր կը կոչուին այն մարդիկ որ գործով մը կ'ըրաղին եւ աւուրչէք կ'առնեն. վաճառականն ապրանք կը դնէ ու կը ծախէ, հողագործն երկիրը կը մշակէ, հացագործը հաց կը շինէ, բժիշկը հիւանդներ կը բժշկէ, ակնաբոյժն աչքի ցաւերը կը բուժէ, վիրաբոյժը վերքեր կը դարմանէ, կոշիկաւորը կոշիկ կը շինէ, ոսկերիչն ոսկեղէն ու արծաթեղէն զարդեր կը շինէ, խաղախորդը կաշի կը պատրաստէ, դերձակն հագուստ կը կարէ, դարբինն երկաթ կը դարբնէ, որմնագիրը պատեր կը հիւսէ, պայտարը ձիերն ու էշերը կը լուանէ, գրավաճառը գիրք կը ծախէ, գրագէտը գիրք կը յօրինէ, կազմարարը գիրք կը կազմէ, մանկավարժը տղայ կը կրթէ, հովիւն ոչխարները կ'արածէ, բրուտը կաւէ ամաններ կը շինէ, ձկնորսը ձուկ կ'որսայ:

Հ Ր Ս. Հ Ս. Ն Պ

105. Բերանայի. Սեռի խնդիրներն որոշեցէք:

86. Չեզոք են այն բայերն որոց ենթակային գործողութիւնն ինքն իր վրայ կը մնայ.

Տղայն կուռայ, կը խնդայ, կը ֆայի (ինքն իրեն):

87. Խնդիր կամ ջրագոյցիչ կը կոչուին այն բառերն որք բայի մ'իմաստը կը ջրացնեն:

88. Բայերու խնդիրներն երկու տեսակ են.

1. Սեռի խնդիր. 2. Բնութեան խնդիր:

89. Սեռի խնդիր կը կոչուի այն հայցական հոյրովն որ ներգործական բայի մը ցուցած գործողութեան առարկայն կը յայտնէ: Աստուած ստեղծեց տիեզերքը:

90. Ներգործական բայերը միայն սեռի խնդիր կ'ունենան. Ուրեմն հայցական սեռի խնդիր ունեցող բայը ներգործական է:

Սեռի խնդիրը գտնելու համար հարցուցէք, զո՞վ, զի՞նչ.

91. Բնութեան խնդիր կը կոչուին տրական, բացառական եւ գործիական հոլով խնդիրներն: (Տէս Երես 18, 19, 20)

Բ Ա Յ Ե Ր Ո Ւ Փ Ո Փ Ո Ս Ո Ւ Յ Ի Ի Ն Ը

30. Ընթերցուած. — ՄՐՋԻՆՆ ԵՒ ԱՂԱԻՆԻՆ

Մըջինն մ'ինկած էր առուակի մը մէջ: Մըջինը խեղդուե-
լու վրայ էր, երբ աղանի մը, որ առուակէն ջուր կը խմէր,
նշմարեց զայն եւ գթաց անոր վրայ: Իսկոյն իւր կտուցով
խտտի շիւղ մ'առաւ եւ կամաց մը ջրին վրայ դրաւ: Շիւղը
կամուրջ մ'եղաւ մըջինին համար, որ անկէց օդուտ քաղեց
եւ եզերքն հասաւ: Աղանին յետոյ զնաց թառեցաւ մտակայ
ճառի մը վրայ: Որսորդ մը տեսաւ եւ իւր հրացանով ուզեց
սպաննել զայն: Բայց մըջինը խայթեց որսորդին ոտքը: Սա
ետին դարձաւ, թռչունը թռաւ եւ ազատեցաւ:

Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

106. Բերանացի. Սեռի եւ բնութեան խնդիրներն սրտեցեք:

92. Բայերը չորս փոփոխութիւն կը կրեն դեմքի, քուի,
ժախնակի եւ եղակակի համեմատ:

93. Գեմք. Բայերն երեք զէմք ունին, ինչպէս զերա-
նուններն (Տես երես 31):

94. Թիւ. Գործ մը կատարողը կրնայ մէկ կամ աւելի
հոգի ըլլալ. ըստ այնմ բայն ալ եզակի կամ յոգևակի կըլլայ:

95. Ժախնակ. Գործ մ'երեք տարբեր ժամանակի մէջ կը
կատարուի, նիսնս (ներկայ), յառաջ (անցեալ), յետոյ (ապառնի):
Ուրեմն ժամանակն երեք է. ներկայ, անցեալ, ապառնի:

96. Եղակակ. Գործ մ'այլ եւ այլ եղակակաւ կամ կեր-
պով կատարուած կրնայ ըլլալ, պարզապէս, հրախնայ,
պայնական կամ անորոշ կերպով:

Ըստ այնմ եղանակը չորս է, Սահնակակ, Հրախնայակ,
Ստորադասակ եւ Անորիշ եղակակ:

97. Սահնակակակը կը յայտնէ սահնակեայ, որոշ գոր-
ծողութիւն մը. կ'երգեմ, կ'երգէի, երգեցի, պիտի երգեմ.

98. Հրախնայակակն հրաման մը կը յայտնէ. գրէ, գրեցէք

99. Ստորադասակակը պայմանէ մը կամ ուրիշի մը կամ-

ԱՌԱՋԻՆ ԼԾՈՐԳՈՒԹԻՒՆ

Գրել — *arilus* — Գիր

ՄԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ (նիսնս)	Անկատար (երէկ)	Կատարեալ (այսօր)
Նախակ կը գրեմ	Նախակ կը գրեի	Նախակ Գրեցի
» կը գրես	» կը գրեիր	» գրեցիր
» կը գրե	» կը գրեր	» գրեց
» կը գրեմք	» կը գրեիք	» գրեցիք
» կը գրեիք	» կը գրեիք	» գրեցիք
» կը գրեն	» կը գրեին	» գրեցին

Հ Ր Ա Մ Ա Յ Ա Կ Ա Ն Ե Ղ Ա Ն Ա Կ

Նախակ գրե՛, մի՛ գրեր. գրեցե՛ք, մի՛ գրեիք:

Ա Ն Ո Ր Ի Ծ Ե Ղ Ա Ն Ա Կ

Անորոշ գերբայ Անցեալ գերբայ Ապառնի գերբայ
գրել, գրած, գրեր, գրելու.

Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

107. Գրաւոր. Վերի օրինակին պէս խոնարհեցեք.
Դասս կը սերտեմ. հրահանգս կը կատարեմ. ճրագը
կը վառեմ. պարտեցը կը մշակեմ:

108. Գրաւոր. Սահմանական ներկայն ու անկատարն
ապառնի ըրէք, կը ին տեղ պիտի դնելով.
Գրեցիք. պիտի գրեմ, պիտի գրէի:

109. Գրաւոր. Սահմանական ներկայն ու անկատարը
ստորադասակակ ըրէք, կը ին տեղ որ դնելով:

քէն կախուած կը ցուցնէ գործողութիւնն, ինչպէս. կ'ուզեմ
որ գրես, կ'ուզես որ երգեմ, կ'ուզէր որ երգէի:

100. Անորիշ եղանակը տարաամ, անորոշ կերպով մը
ընել կամ ըլլալ կը յայտնէ առանց կատարողը ցոյց տալու.
անորիշ, անցեալ եւ ապառնի դերբայներն անորիշ եղանակ են:

ԱՐՄԱՏ ԵՒ ՎԵՐՋԱՒՈՐՈՒԹԻՒՆ
ԵՐԿՐՈՐԳ ԼԾՈՐԳՈՒԹԻՒՆ

խօսիլ. — *arilus*. — խօս

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ (նիմա)	Անկասար (երէկ)	Կասարեայ (այսօր)
Քարոզ կը խօսիմ	Քարոզ կը խօսեի	Քարոզ խօսեցայ
» կը խօսիս	» կը խօսեիր	» խօսեցար
» կը խօսի	» կը խօսեր	» խօսեցար
» կը խօսիմք	» կը խօսեիմք	» խօսեցանք
» կը խօսիք	» կը խօսեիք	» խօսեցաք
» կը խօսին	» կը խօսեին	» խօսեցան

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Խօսե՛, մի խօսիր, խօսեցե՛ք մի խօսիք.

ԱՆՈՐԻՇ ԵՂԱՆԱԿ

Անորից դերբայ	Անցեալ դերբայ	Ապառնի դերբայ
Սիրեց,	Սիրած, սիրեր,	Սիրելու.

Հ Ր Ա. Հ Ա Ն Գ.

110. Գրաւոր. Վերի օրինակին պէս խոնարհեցէք.

Պատուհանէն կը նայիմ. յանցանքս կը խոստովանիմ. կա-
նուխ կը պառկիմ. դասս կը սովորիմ.

111. Գրաւոր. Ներկայն ու անկատարն ապառնի ըրէք,
կը ին տեղ պիտի դնելով. Գրեցեք. պիտի խօսիմ, պիտի խօսէի.

112. Գրաւոր. Ներկայն ու անկատարը *usnor* ապառնի
ըրէք կը ին տեղ որ դնելով Գրեցեք. որ խօսիմ, որ խօսէի:

101. Ամէն բայ երկու որոշ մասերէ կը բաղկանայ.

1. Արմատ, որ բային առաջին մասն է եւ չփոխուիր.

2. Վերջաւորութիւն, որ բային վերջին մասն է եւ կը
փոխուի.

ԵՐՐՈՐԳ ԼԾՈՐԳՈՒԹԻՒՆ
Խաղալ. — *arilus*. — խաղ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ (նիմա)	Անկասար (երէկ)	Կասարեայ (այսօր)
Գնակ կը խաղամ	Գնակ կը խաղայի	Գնակ խաղացի
» կը խաղաս	» կը խաղայիր	» խաղացիր
» կը խաղայ	» կը խաղար	» խաղաց
» կը խաղանք	» կը խաղայինք	» խաղացինք
» կը խաղաք	» կը խաղայիք	» խաղացիք
» կը խաղան	» կը խաղային	» խաղացին

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Գնակ Խաղա՛, մի խաղար, խաղացե՛ք, մի խաղաք.

ԱՆՈՐԻՇ ԵՂԱՆԱԿ

Անորից դերբայ	Անցեալ դերբայ	Ապառնի դերբայ
Խաղալ	Խաղացած, խաղացեր	Խաղալու

Հ Ր Ա. Հ Ա Ն Գ.

113. Գրաւոր. Վերի օրինակին պէս խոնարհեցէք.

Ծովուն մէջ կը լողամ. ձեռքերս կը լուամ. ցորեն կ'աղամ:

114. Գրաւոր. Ներկայն ու անկատարն ապառնի վե-
րածեցէք, կը ին տեղ պիտի դնելով.

Գրեցեք. պիտի խաղամ, պիտի խաղայի:

115. Գրաւոր. Ներկայն ու անկատարը *usnor* ապառնի
վերածեցէք, կը ին տեղ որ դնելով.

Գրեցեք. որ խաղամ, որ խաղայի.

Գրել, ասոր արմատն է գիր, ել վերջաւորութիւնն է.

Խօսիլ, » » » խօս, իլ » է:

Խաղալ, » » » խաղ, ալ » է:

Թողալ, » » » թող, ուլ » է:

102. Բային վերջաւորութեան փոխուելուն խոնարհում
կ'ըսուի:

ՉՈՐՐՈՐԴ ԼԾՈՐԴՈՒԹԻՒՆ

Թողուլ. — *արևատ*. — Թող

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ (նիմա)	Անկասար (երկ)	Կասարեալ (այսօր)
Կը թողում	Կը թողաի	Թողուցի
Կը թողուս	Կը թողաիր	Թողուցիր
Կը թողու	Կը թողար	Թողաց
Կը թողունք	Կը թողաիք	Թողացիք
Կը թողաք	Կը թողաիք	Թողացիք

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Թող, մի՛ թողար Թողեք, մի՛ թողարք.

ԱՆՈՐԻՇ ԵՂԱՆԱԿ

Անորից դերբայ Թողուլ,	Անցեալ դերբայ Թողած, Թողեր,	Ապառնի դերբայ Թողելու:
--------------------------	--------------------------------	---------------------------

Հ Ր Ա Ն Ա Գ

116. Գրաւոր. Վերի օրինակին պէս խոնարհեցէք, միայն Մահեւ ներկայ եւ Անկասար:

Գիրք մը կ'առնում. Աստուծոյ առջեւ կ'երգնում. դըպրոցը կը զրօննում. ծառէն կ'ստանում.

117. կը ին տեղ պիտի եւ որ դնելով, ապառնիլի եւ տոտրադասականի վերածեցէք.

103. Խոնարհումը չորս ձեւ ունի, որք կը կոչուին Լծորդարիւն:

Չորս լծորդութիւններն իրարմէ կը զանազանին սահմանական ներկային եւ անորիչ դերբային վերջաւորութեամբ:

Ա.	Լծորդութիւնը կը վերջաւորի եր. գրեր, կը գրեւ.
Բ.	» » իր. խօսիր. կը խօսիւ.
Գ.	» » ալ. խաղալ. կը խաղաւ.
Դ.	» » ուլ. թողալ. կը թողաւ.

ԲԱՅԵՐՈՒՆ ՀԱՐՑԱԿԱՆ ՁԵԻՐ

Հ Ր Ա Ն Ա Գ

120. Գրաւոր. Նախադասութիւններն ամբողջացուցէք, գոյական ստորագելի մը գտնելով:

Ոսկին . . . մ'է. Խնձորը . . . մ'է. Մրանին . . . մ'է.
 Ձին . . . մ'է. Խնձորենին . . . մ'է. Ես ձեր . . . եմ.
 Յակոր իմ . . . է. Վարդենին . . . մ'է. Դուք իմ . . . էք:

121. Գրաւոր. Նախադասութիւններն ամբողջացուցէք, երկու անգամ ստորագելի գտնելով.

Ասիւծն . . . եւ . . . է. Ոսկին . . . եւ . . . է.
 Աղուէսը . . . եւ . . . է. Էջը . . . եւ . . . է. Տղայն . . . եւ . . . է.
 Սպունգը . . . եւ . . . է. Ծովը . . . եւ . . . է. Յակոր . . . եւ . . . է:

122. Գրաւոր. Մէն մի բայի երկու սեռի խնդիր գտէք. Գրեցիք. Գիրք, քուրք ծախել.

Ծախել, գրել, յարգել, տալ, վառել, ընդունել, փորել, երգել, կազմել, վարձատրել, գծել, մշակել, խորատակել, նետել:

123. Գրաւոր. Խոնարհեցէք հետեւեալներն.

Կ'ուզեմ որ կարդամ. կը բաղձամ որ երգեմ. կը պահանջեմ որ մեկնիմ. կը հրամայեմ որ խօսիմ:

Ծանօթ. Ուսուցիչը պէտք է ծանօտութիւն տայ աշակերտաց քե ստորագրականն առանձին չի գործածուիր, այլ իրնէ ստաց միշտ ուրիշ բայ մը կ'ուզէ, որուն հետ կը կապուի որ, քե շարկապնեով:

124. Գրաւոր. Հետեւեալ բայերուն արմատները գտէք. Ջանալ, սիրել, դարմանել, մտնել, գրել, ձուլել, սուլել, հնձել, ուսանիլ, գտնել, բղխիլ, գրկել, շինել:

125. Գրաւոր. Իբրեւ սեռի խնդիր նկատուած հետեւեալ գոյականներէն իւրաքանչիւրին երկու բայ գտէք:

Հող, հաց, ջուր, ծնողք, վէպ, թռչուն, ծառ, քաղաք:

104. Բայերն երբ հարցական գործածուին, ուրիշ փոփոխութիւն չեն կրեր, բայց միայն կ'երկարեն իրենց վերջին ձայնաւորն որոյ վրայ կը դրուի պարոյկ կոչուած այս նշանն (°):

ԲԱՅԵՐՈՒՆ ԲԱՅԱՍԱԿԱՆ ՁԵՒԸ
Հ Բ Ա Հ Ա Ն Գ

126. ԳՐԱՆՈՐ. Առաջին նախագաստեթեան բայը երկրորդին մէջ բացասական ըրէք.

Աշխատասէրը կը սիրեմ, բայց ծոյրը — : Այսօր ախորժակ ունիմ, երէկ — : Այսօր դասս գիտեմ, բայց երէկ — : Երէկ դրամ ունէի, բայց այսօր — Երէկ տաք կար, բայց այսօր — : Ես դասս կը սերտեմ, դուն ինչք՞ — : Բժիշկն երէկ եկաւ, բայց այսօր — Այսօր օգը գեղեցիկ է, իսկ երէկ — :

127 ԳՐԱՆՈՐ. Սոյն բայերուն Սահմ. ներկայն, անկասարը, կասարեայն հարցական եւ բացասական ձեւով խոնարհեցէք : Երգել, խօսիլ, աշխատիլ, սերտել, ստել, ունենալ, թողուլ, յոգնիլ, խնդալ, խոտանալ, շինել, յօրինել :

128. ԳՐԱՆՈՐ. Վերագրեալ բայերէն խօսքեր կազմեցէք, հարցական եւ բացասական ձեւով, Գրեցիք. Եղբայրս այսօր չերգե՞ր, չե՞ր երգեր, չերգե՞ց.

105. Բայի մը գործողութիւնը բացասելու, այսինքն՝ ժխտելու, ուրանալու համար, կը գործածուին մի եւ չ բառերն սրբ բայէն առաջ կը դրուին.

Սիրէ, մի սիրեր. սիրեցի, չսիրեցի.

Սիրեցէք մի սիրէք. պիտի սիրեմ պիտի չսիրեմ.

106. Մի բացասականն հրամայականի յատուկ է. Իսկ չ բացասականը Սահմանական ներկայէն ու անկասարէն զատ ամէն ժամանակի համար կը գործածուի :

107. Սահմ. ներկայն ու անկասարը բացասական կ'ըլլան եւ հական բային բացասական ձեւովն, — չեմ, չի — եւ անորոշ դերբային շ զիրն ր ի փոխուելով :

Կը գրեմ, չեմ գրեր. Կ'ուտեմ, չեմ ուտեր :

Կը գրէի, չի գրեր. կ'ուտէի չի ուտեր :

Գիտեցիք. Ունիմ, կամ, գիտեմ եւ եմ բայերուն բացասական ձեւն ընդհանուր կանոնէն կը խոտորի. չունիմ, չունէի, չկամ, չկայի. չգիտեմ, չգիտէի. չեմ, չի :

ԲԱՅԵՐՈՒ ՇԱՄԱԶԱՅՆՈՒԹԻՒՆԸ
Հ Բ Ա Հ Ա Ն Գ

129. ԳՐԱՆՈՐ. Ենթակայն եւ իւր բայն յոգնակի ըրէք

Հաւր կ'ածէ : Էջը կը գոայ : Կատուն կը մլաւէ : Ձին կը վրնջէ : Կովը կը բառալէ : Օձը կը սողայ : Հաւը կը կարկաչէ : Աքաղաղը կ'երգէ : Ծունը կը հալէ : Գառնուկը կը մայէ : Մեղուն կը բզզայ, Սոխակը կ'երգէ : Տղայն կուլայ : Գորտը կը կրկնայ : Առիւծը կը մոնջէ : Զուկը կը լողայ :

130. ԳՐԱՆՈՐ. Բայերն իրենց ենթակայներուն հետ համաձայնեցուցէք. (Սահմ. ներկ. անկասար, կասարեայ, ապառնի) : Ես եւ եղբայրդ գիւղ երթայ : Ձին ու կովը խոտ ունէր : Ձին ու էջը կրէր մեր բեռները : Հաւը, սագն ու բազը հաւկիթ ածել : Պետրոս եւ դուն խաղալ : Բոյրս ու դուն ձեր դասը սերտել : Հասն ու միսը զմեզ սնուցանել : Եղբայրս ու ես զձեզ սիրել : Դուն ու ես տուն մը շինել : Ներսէս ու ես անախորդել :

131. ԳՐԱՆՈՐ. 129^{րդ} հրահանգը նախ անկասար եւ յետոյ ապառնի ըրէք :

108. Ամէն բայ քոռոյ եւ դիւկոյ կը համաձայնի իւր ենթակային հետ.

Եթէ ենթակայն եզակի է, բայն ալ եզակի կ'ըլլայ.

Ես երգեցի, դու երգեցիր, նա կամ Յակոբ երգեց.

Եթէ ենթակայն յոգնակի է, բայն ալ յոգնակի կ'ըլլայ.

Մեկ երգեցիմք, դուք երգեցիք, նոյս երգեցին :

109. Երկու եզակի կ'արժեն մեկ յոգնակի :

Եթէ բայը քանի մ'եզակի ենթակայ ունի, յոգնակի կը դրուի. Երուանդ եւ Գրիգոր դպրոց կ'երթան.

Ձին ու կովը խոտակեր են :

110. Եթէ բայը սարքեր դիւկոյ երկու կամ աւելի եզակի ենթակայ ունի, յոգնակի կը դրուի նախադասութիւն ղէմքով.

Ես եւ դու պիտի երթանք. Ա. դէմք :

Դու եւ նա պիտի երգէք. Բ. դէմք :

ԿՐԱՒՈՐԱԿԱՆ ԽՈՆԱՐՀՈՒՄ

Հ Ր Ս. Հ Ս. Ն Գ

132. ԳՐԱՆՈՐ. Հետեւեալ բայերը կրաւորականի վերածեցէք Յինել, չափել, խեղդել, հերքել, փրկել, յայտնել, քաջակրել, ազդել, կոտրել, կանչել, այրել, գործել, խօսիլ, մոռնալ, խափանել, լուալ, ձուլել, ծեփել:

133. ԳՐԱՆՈՐ. Հետեւեալ բայերէն չէզոքները զատ սիւնակ եւ ներգործականները զատ սիւնակ կազմեցէք:

Աշխատիլ, բնակիլ, բռնել, ուզել, գովել, տեւել, սպասել, վազել, տիրել, ազատել, հանել, նայիլ, հաւնիլ, յոգնիլ, սարիլ, լողալ, ջանալ, մնալ, փութալ, աղալ, լուալ, կենալ, տաքնալ, մոտենալ, մերձենալ, վախնալ, թողուլ:

134. ԳՐԱՆՈՐ. Ներգործական բայով ըստած հետեւեալ խօսքերը կրաւորական ձեւի վերածեցէք:

Ոչ մէկը կը սիրէ անձնասէրը. Արարներն հնարած են թուանշաններն. Օձը խաբեց Եւան. Արեւը կը լուսաւորէ մեր երկրագունձը. Անձրեւն ողողեց արտերը. Կարկուտն ապականեց հունձքը. Քահանայն կը մկրտէ երախայն. Արրահամ պաշտեց զԱստուած. Քոլումպոս գտաւ Ամերիկան:

111. Կրաւորական բայերը կը կազմուին ներգործականներէն, հետեւեալ կերպով.

1. Ա. Բ. եւ Դ. լծորդութեան բայերուն ել, իղ, ող, վերջաւորութիւնը ունի փոխուելով. սիրել, սիրուիլ, խօսիլ, խօսուիլ, թողալ, թողուիլ:

2. Գ. լծորդութեան բայերուն կատարեալ եղ. Գ. դէմքին վրայ աւելցնելով ունի մասնիկն. կարգաց, կարգացուիլ, լուաց, լուացուիլ, մոռցաւ, մոռցուիլ:

112. Ամէն բայ որոյ վերջաւորութիւնը կարելի չէ այսպէս փոխել, չեզոք է. փոխուողները ներգործական են:

113. Բոլոր կրաւորական բայերը Բ. լծորդութեան, այն է՝ խօսիլն ի պէս կը խոնարհին:

ԶԷԶՈՔՆԵՐԸ ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԵԼ

Հ Ր Ս. Հ Ս. Ն Գ

135. ԳՐԱՆՈՐ. Չեզոք բայերուն ներգործականը գրեցէք. Մեծնալ, սեւնալ, չորնալ, հասնիլ, հատնիլ, մսիլ, յոգնիլ, ծաղկիլ, քնանալ, լալ, խնդալ, խաղալ, պաղկիլ, աշխատիլ:

136. ԳՐԱՆՈՐ. Ներգործական բայերուն չեզոքները գրեցէք. Կոտրել, մարել, պատուել, թափել, այրել, ծաւել, աղտոտել, վառել, շարժել, կործանել, զլորել:

137. Հետեւեալ ներգործական բայերն անցողական ըրէք

1. Յնել մասնիկով. — Կարգալ, խօսիլ, իմանալ, գողնալ, մոռնալ, ուտել, ճանչնալ, սովորիլ, խմել, պագնել:

2. Տալ բայով. — Մաքրել, բանալ, գոցել, կարել, վճարել, դնել, ընել, առնել, մորթել, շինել, սրել:

(Աստեղմէ մի քանին խոնարհեցէք):

114. Ներգործական բայերէ մասնք կրաւորականէ զատ, ունին նաեւ չեզոք որ ներգործականէն կը ծագի իղ մասնիկով. այրել, այրիլ, մարել, մարիլ:

115. Չէզոք բայերու մեծ մասն ունին նաեւ իրենց ներգործականն, որ արմատին վրայ ցնել մասնիկն յաւելմամբ կը կազմուի. մեռնիլ, մեռցնել, լրանալ, լրացնել:

116. Եթէ ներգործական բայի մ'արմատին ծայրը կցենք ցնել մասնիկն, կրկին ներգործական կ'ընէ եւ ուրիշին բան մ'ընել սալ կը նշանակէ: Այս տեսակ բայերը կը կոչուին անցողական. Կարգալ, կարգացնել, խօսիլ, խօսեցնել:

117. Այն ներգործական բայերն որ ցնել մասնիկով անցողական չեն ըլլար, սալ բայով անցողական կ'ըլլան, եւ խոնարհման ատեն, սալ բայը միայն կը խոնարհի.

Բանալ սալ, բանալ կուսաւ, բանալ տուի, բանալ պիտի սաւ:

Դնել սալ, դնել կուսաւ, դնել տուի. դնել պիտի սաւ:

118. Անցողական բայերը Ա. լծորդութեան պէս կը խոնարհին, միայն թէ կատարեալի մէջ ցնել մասնիկն և տառն ուր կը փոխուի. կարգացնել, կարգացուցիլ, լրացնել, լրացուցիլ:

ԱՆԿԱՆՈՆ ԲԱՅԵՐ

Հ Բ Ա Հ Ա Ն Գ

138. ԳՐԱՆՈՐ. Մսակայ ի պէս խոնարհեցէք.
/Իմանայ, ճանչնայ, խոստանայ, մոռնայ, կանկանայ, դախ-
նայ, սախնայ, կեկնայ, մոտեկնայ, մերձեկնայ, բառնայ, դառնայ,
անդրադառնայ, գողնայ:

139. ԳՐԱՆՈՐ. Մտեկ ի պէս խոնարհեցէք.

Տեսնեղ, գտնեղ, իջնեղ, հեծնեղ:

140. ԳՐԱՆՈՐ. Հասնիղ ի պէս խոնարհեցէք.

Մեռնիղ, անցնիղ, բուսնիղ, հասնիղ, հազնիղ, ծնիղ, ընկ-
նիղ, սկսիղ, փոքիղ, պրծիղ:

141. ԳՐԱՆՈՐ. Փախչիղ ի պէս խոնարհեցէք.

Թռչիղ, փղչիղ, դպչիղ, կպչիղ, փակչիղ:

119. Անկանոն կը կոչուին այն բայերն որոց կատարեալն
հրաւանյալական եւ անցեալ դերբայը կը տարբերին չորս ըծոր-
դութեանց ընդհանուր ձեւէն:

Անկանոն բայերն երկու տեսակ են 1. Կես անկանոն եւ
2. Բուն անկանոն:

120. Կես անկանոն են այն բայերն, որոց անորոշ դեր-
բայը նեղ, նիղ, նաղ կը վերջաւորի, ինչպէս. մտնեղ, հասնիղ,
ստանայ: Ասոնք Բ. ըծորդութեան պէս կը խոնարհին, միայն
թէ իրենց ն տառը փոխանակ ց ի փոխելու, իբրեւ եկամուտ
տառ կը կորսնցնեն կատարեալի եւ հրաւանյալականի մէջ:

- 1. Մտնեղ. — Մտայ, մտար, մտաւ, մտանի, մտաք, մտան
- 2. Հասնիղ. — Հասայ, հասար, հասաւ հասանի, հասաք, հասան
- 3. Ստանայ. — Ստայ, ստար, ստաւ, ստանի, ստաք, ստան
- Հրո. Մտի՛ր, մի՛ մտնեղ մ էք, մի՛ մտնեք. Անց. Դե՛ր. մտած.
- Հրո. Հասի՛ր, մի՛ հասնիղ, հասեք. » » հասած.
- Հրո. Ստացի՛ր. մի՛ ստանար, ստացեք մի՛ ստանաք. » » ստացած.

121. Նիղ վերջաւորեալ բայերուն պէս կը խոնարհին չիղ
վերջաւորեաներն, միայն թէ իրենց չ տառը, իբրեւ եկամուտ
տառ, կը կորսնցնեն կատարեալի եւ հրաւանյալականի մէջ:

Փախչիղ, փախայ, փախար, փախաւ, փախանի, փախաք, փախան, Հրաւ. փախի
Գիտելիք. Բառնալ եւ դառնալ բայերուն ոն վերերն ընդ
կը փոխուին կատարեալի եւ հրաւանյալականի մէջ:

ԲՈՒՆ ԱՆԿԱՆՈՆ ԲԱՅԵՐ

Հ Բ Ա Հ Ա Ն Գ

142. ԳՐԱՆՈՐ. Շեղագիր բայերը կատարեալ ըրէք եւ ի-
րենց ենթակային հետ համաձայնեցուցէք:

Թղթատարն այսօր գալ. ես եւ եղբայրդ այսօր գալ. ես
հաց ուտել. դուն ու եղբայրդ հաց ուտել. դուն կառք նստիլ.
ես ու դուն կառք նստիլ. եղբայրս գիրք մը առնել. դուն ու
ես գիրք մը առնել. Յիսուս ըսել. ես ու դուն ըսել մեր դասն.
տոքս քարի զարնել. ես ու դուն դրան զարնել. տղայն ըսել.
մայրն ու սրգին ըսել. եղբայրս նամակը թղթատուն ճանել.
ես ու դուն թղթատուն երթալ:

143. Բերանացի. Հետեւեալ բայերուն եղանակը, ժանա-
նակը, քիւր ու դեմքը ըսէք.

- Կը բերեմ, կը բերէի, բերի. կ'առնեմ, կ'առնէի, առի.
- Կ'ընեմ, կ'ընէի, ըրի. կ'ըսեմ, կ'ըսէի, ըսի.
- Կը զարնեմ, կը զարնէի, զարկի. կը դնեմ, կը դնէի, դրի.
- Կը լինիմ, կը լինէի, եղայ. կ'ուտեմ, կ'ուտէի, կերայ
- Կը նստիմ, կը նստէի, նստայ. կը տանիմ, կը տանէի, տարի

144. ԳՐԱՆՈՐ. Վերոյիշեալ բայերը յոգնակի ըրէք:

122. Բուն անկանոն բայերն են. քերել, ըսել, ընել, դնել,
ուտել, զարնել, ըլլալ, պագնել, խածնել, քֆնել, նստիլ, ճանիլ,
գալ, տալ, ըլլալ, զնալ, երթալ, իյնալ:

Ծան. Ասոցիցն ասոնց խոնարհման ձեւը պիտի սովորեցնէք զբարձր.

123. Եւ, կաւ, ունիւ, կրնաւ, զիտեւ բայերը Սահմ.
ներկայ եւ անկատար միայն ունին. իրենց պակաս ժամանակ-
ները կը լրանան ըլլալ, գտնուիլ, ունենալ, կարենալ բայերով:

124. Բանի մը չեզոք բայեր կան որոնց եզակի երրորդ
դեմքը միայն կը գործածուի. անձրեւել, 'ձիւնել, որոտալ, փայ-
լասալիլ, բռնիլ եւ երեւիլ բայերն: Ասոնք կը կոչուին միադեմ:
Միադեմ կը համարուին նաեւ պիտի ե, հարկ ե, արժան ե,
կարելի ե, ի դեպ ե եւ այլ ասոնց նման ասացուածներն:

31. Ընթերցուած. — ԲՆՈՒԹԵԱՆ ԵՐԵՔ ԿՈՐԿԵՐԸ

Աշխարհիս վրայ մարմիններն երեք տեսակ են, կենդանային, բուսային եւ հանքային:

Կենդանային եւ բուսային մարմինները դործարանաւոր են, իսկ հանքային մարմիններն անդործարանաւոր են: Գործարանաւորներն եւ անդործարանաւորներն իրարմէ մեծ տարբերութիւն ունին. առաջինները կ'ապրին ու կը մեռնին, իսկ վերջինները չեն մեռնիր:

Մարդս, թռչունն, որ կենդանային են, կը ծերանան, կը մեռնին. ծառը, ցորենը, խոտը, որ բուսային են, կը ծերանան, կը չորանան, բայց քարը, պղինձը, ջուրը, օդը, որ հանքային են, միշտ կան ու կը մնան:

Այս երեք տեսակ մարմինները բնութեան երեք կարգերը կը կոչուին:

Հ Ր Ա. Հ Ա Ն Պ

145. Բեր. Ենթակայներն ու ստորագիրներն որոշեցէք:

146. Գր. Նախադասութիւններն ուղիղ գծով զատեցէք:

147. Գրաւոր. Պարզ, անանցակալ եւ բարդ բառերը զատ զատ սիւնակներ կազմեցէք.

Լիճ, թագ, ձեռք, ոտք, աչք, ձմեռ, երկիր, հող, ամառ, նաւ, ալ, գանձ, թագաւոր, ձեռակերտ, մաշկոտն, ձմերանոց, երկրային, հողեղէն, թիկնաթու, պետ, սէր, նաւակ, աղի, քիակ, հայր, մայր, հայրական, մայրական, գործ, հայրա-
գործի ամառ, ամառանոց, ամառնային, ցեխ, ցեխոտ, տէր, դանձապետ, ծնողատէր, հացագործ, պարտատէր:

125. Հայերէն բառերն, իրենց կազմութեան կողմէ, երեք տեսակ են. Պարզ, Անանցակալ եւ Բարդ:

1. Պարզ. Պարզ են այն բառերն որք մէկ արմատ ունին.
Փայտ, գետ, լոյս, ջուր, ծով, խոտ, ոյժ.
2. Անանցակալ. Անանցակալ են այն բառերն որոնց սկիզբը կամ ծայրը նոր վանկ մը կամ մասնիկ մ'աւելցած է.
Փայտայ, գետակ, լուսաւոր, ջրոտ, ծովային, խոտակ.
3. Բարդ. Բարդ են այն բառերն որոնք երկու պարզ բառէ կամ արմատէ կազմուած են.
Խաչափայտ, գետեզ, յուսատ, առատաշուր:

ԲԱՅԱՅԱՅՏԻԶ ԵՒ ԲԱՅԱՅԱՅՏԵԱԼ

Հ Ր Ա. Հ Ա Ն Պ

148. Գր. Կէտերուն տեղ յարմար սեռի խնդիր մը դրէք.
Մայրն իր ... կը խնամէ: Արեւը կը հալեցնէ ... :
Օրէնքը կը պատժէ ... : Մայրս ... կը հիւսէ: Ձին, եզը, ջորին ... կ'ուտեն: Հովիւը կ'արածէ իր ... : Կռապանը ... կը վարէ: Ձին իր ... կը ճանչնայ: Հողագործը ... կը ցանէ: Փայտահարը ... կը ջարդէ: Մրգավաճառը ... կը ծախէ: Կատուն ... կը բռնէ: Պարտիզպանը ... կը մշակէ:

149. Բեր. 27^{րդ} ընթերցուածին բայերուն տեսակն որոշեցէք

150. Բերանայի. Բացայայտիչն ու բացայայտեալն որոշեցէք
Մովսէս մարգարէն, Պօղոս առաքեալը, Նարոյնն կայսրը, Վիգթորիա թագուհին, Աղէքսանդր կայսրը, Մովթքէ զօրավարը, Ներսէս հայրապետը, Յակոբ վանահայրը, Կարապետ եպիսկոպոսը, Երեմիա վարդապետը, Ստեփաննոս սարկաւազը, Մարգարեան զրավաճառը, Գրիգոր ժամակալը:

126. Բայի մը ժամանակները ձեռի կողմէ երկու տեսակ են. պարզ եւ բարդաբարդ:

Պարզ են, երբ առանց եւ եւ ըլլալ բայի խոնարհուած են:
Բարդաբարդ են երբ եւ եւ ըլլալ բայերուն օժանդակաբար խոնարհուած են:

Պարզ ժամանակ	Բարդաբարդ ժամանակ
Կը գրեմ, կը գրէի,	Գրած եւ, գրած եի,
Գրեցի, պիտի գրեմ,	Գրած կ'ըլլաւ, գրած կ'ըլլայի,
Պիտի գրէի, որ գրեմ.	Գրելու եւ, գրելու եի.

127. Բացայայտիչ. Երբեմն երկու գոյական, մին յատուկ եւ միւսն հասարակ, իրարու քով գրուելով, զիրար կը բացայայտեն. ինչպէս: Նեղոս գետը, Հոռոտ քաղաքը, Մետոս վարդապետը, Ղեռնկ քահանայն. այս խօսքերուն մէջ Նեղոս, Հոռոտ, Մետոս, Ղեռնկ բացայայտիչ են. իսկ գետ, քաղաք, վարդապետ եւ քահանայ բառերն բացայայտեալ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ

151. Գրաւոր. Կէտերուն տեղ բնութեան խնդիր մը դրէք: Հնձողը ցորեն կը հնձէ . . . : Ձկնորսը ձուկ կ'որսայ . . . : Որմնազիրը պատ կը շինէ . . . եւ . . . : Կրակը . . . կը վերածի ջուրը: Ցուրտը . . . կը վերածէ ջուրը: Տղայն կը ժըպտի իր . . . : Ջուր կը քաշեմ . . . : Ծառը կը ճանչցուի իր . . . : Երկի վար իջանք . . . : Ողորմութիւն տուի . . . :

152. Բերանացի. Դերբայներու տեսակն որոշեցէք:

Երկիրս չըջապատուած է օդով: Ախորժակն ուտելով կուզայ: Աշխատութեան նուիրուած ժամերը կարճ կը թուին: Թղթատարն այսօր մեկնելու է: Մշակուած միտքն յարգի է, ինչպէս մշակուած հողն: Այսօր ոչ ուտելու հաց ունիմ եւ ոչ խմելու ջուր: Ստեղն ամօթ է:

128. Դերբայ կը կոչուին այն բառերն որ բայերէ կը ծագին եւ թէ՛ բայի ու թէ՛ ածականի դեր կը կատարեն:

Դերբայներն երեք են.

Անորիշ դերբայ, որ կը վերջաւորի ել, իլ, ալ, ուլ:

Անցեալ դերբայ, որ կը վերջաւորի ամ, եր:

Ապառնի դերբայ, որ կը վերջաւորի յու, յի:

129. Անորիշ դերբայն ի հարկին կրնայ հօլովիլ, այսպէս.

Գրել, գրելու, գրելն, գրելով: Տալ, տալու, տալն, տալով:

130. Ած վերջաւորութեամբ անցեալ դերբայն, իրրեւ ածական, գոյականէն առաջ կը դրուի. իսկ իրրեւ գոյական, կրնայ հօլովիլ հօլովման ընդհանուր ձեւին պէս:

Փշած տուն, փլածն, փլածին, փլածեմ, փլածով:

Կոտրած գրիչ, կոտրածն, կոտրածին, կոտրածեմ, կոտրածով

131. Եր վերջաւորութեամբ անցեալ դերբայը եւ, եի էական բայով բաղադրեալ ժամանակ միայն կը կազմէ.

Գրեր եւ, գրեր եի, սերտեր եւ, սերտեր եի:

132. Ապառնի դերբայն, իրրեւ ածական, գոյականէն առաջ կը դրուի, իսկ եւ էական բայով բաղադրեալ ժամանակ կը կազմէ եւ ապառնի գորութիւն ունի:

Գ Լ Ո Ի Խ Է.

ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ ԿԱՍ ՅԵՏԱԴՐՈՒԹԻՒՆ

32. Ընթերցուած. — ԼՈՐԱՄԱՐԳԸ

Լորամարգն անցորդ թռչուն մ'է եւ կը գտնուի բովանդակ եւրոպիոյ մէջ: Կը կենայ արտերու, մարդերու, այգիներու, քիչ անգամ ալ անտառներու մէջ, եւ երբեք չթափը ծառերու վրայ: Կը սնանի դալար խոտով, միջատներով, ցորենով կորեկով եւ ամեն տեսակ հատիկներով: Իւր միտն յոյժ փափուկ է: Լորամարգն ամեն տարի երկար ճամբորդութիւններ կ'ընէ, թէպէտ իւր թեւերը կարճ են եւ հազիւ կրնան զինքն բարձրացնել գետնէն վեր: Աշնան ատեն Միջերկրական ծովէն կ'անցնի Ափրիկէ երթալու համար, ուր կ'անցունէ ձմեռն:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ

153. Գրաւոր. Բնագիրն օրինակեցէք եւ բայերն իրենց ենթակայներով յոգնակի ըրէք:

154. Բերանացի. Նախադրութիւնները ցոյց տուէք:

133. Նախադրութիւններն կը կոչուին այն անփոփոխելի բառերն որ տեղոյ, ժամանակի, եղանակի, պատճառի պարագայներ կը ցուցնեն, եւ միշտ գոյական մը, դերանուն մը կամ անորիշ դերբայ մը իսկոյիս կ'աւանդեն:

Սեղանին վրայ.	Ձեզի համար.	Գրելու համար.
սեղանին սակը.	մեզի հակառակ.	գրելու ատեն.
սեղանին առջեւ.	մեզի հետ.	գրելու մօտ.

134. Նախադրութիւններն իրենց խնդրէն ետքը կը դրուին: Միայն միևնչեւ. դեպի, առանց, փոխանակ իրենց խնդրէն առաջ կը դրուին. միևնչեւ տուն, դեպի ձեզ:

135. Գլխաւոր նախադրութիւններն են.

Համար, հետ, չափ, հակառակ, մօտ, պէս, վրան, տակը, շուրջը, ի վեր, մէջ, մինչեւ, դէպի, առանց, առջեւը, ետքը եւայլն:

Գ Լ Ո Ւ Խ Ը .

Մ Ա Կ Բ Ա Յ

33. Ընթերցուած. — Ս Ո Ւ Ն Ո Վ Ա Պ Ո Ւ Ր Ն

Սոխապուրը կը ծխայ փոքրիկ Պեարոսի պնակին մէջ, որ տխրութեամբ դիտէ զայն առանց անոր դաշչելու: Իւր մայրն քաղցրութեամբ կ'ըսէ անոր. «Շուտ կ'եր որ մեծնաս, սիրելիս: Բարի տղայ մը միշտ կ'ուտէ իր ապուրը»: Տղայն խկոյն կը պատասխանէ. Սոխ չեմ սիրեր, վաղը կը մեծնամ:

Հ Բ Ա Հ Օ Ն Վ

155. Բեր. Մակրայներն ու նախադրութիւններն որոշեցէք

156. Գրաւ. Եղանակական մակրայ շինեցէք հետեւեալներն

- 1. Աբար մանկիպ . Հայր, բարեկամ, եղբայր, քեր, թխան, ծածակ:
- 2. Ապէս » ձեմարիտ, փոքր, յոյճի, վայելուչ, գայտնի:
- 3. Օրէն » Կոյր, լուրջ, առատ, անգար, վայելուչ, գուտըր:
- 4. Ակի » Յանկարծ, ուղիղ, փափոխ, սուտ, կողմն, քեքե:
- 5. Գիւն » Յու, սոք, յայ սիտ, ոյժ, տեսու:

136. Մակրայ կը կոչուին այն անփոփոխելի բառերն որք բայերու հետ կը դործածուին եւ անոնց զանազան պարագայները, ինչպէս տեղը, ժամանակը, կերպը, քանակութիւնը կը ցուցնեն: Գլխաւոր մակրայներն են.

- Տեղական. Հոս, հոն, ասկէ, անկէ, գարսէն, ներսէն, վեւէն, վարսն.
- Ժամանակական. Այսօր, երէկ, վաղը, նիւտ, միտ, երբեք, ուր.
- Քանակական. Քիչ, ատ, առիւթ, բաւական, յոյժ, այնչափ.
- Եղանակական. Աշէկ, գեւ, կամոց, արագ, ատ, լայ, քայ.
- Հարցական. Ե՞րբ, ուր, միթէ, արդեօք, ինչպէս:

137. Մակրայ մը կրնայ ուրիշ մակրայի մը կամ ածականի մ'իմաստը սաստկացնել, ինչպէս—

նիստ ուշ, շատ իմաստուն, յոյժ արագ:

138. Բանի մը մակրայակերտ մասնիկներ կան. ինչպէս արար, ապէս, օրէն, ակի, ազիւն որք գոյականներու եւ ածականներու ծայրը կցուելով եղանակական մակրայ կը շինեն.

Իշխան, իշխանաբար. դառն, դառնապէս. անկեղծ, անկեղծօրէն. ուժ գին, ուժ գնակի. զուարթ, զուարթագին:

Գ Լ Ո Ւ Խ Թ .

Շ Ա Ղ Կ Ա Պ

31. Ընթերցուած. — Հ Ա Կ Ա Ռ Ա Կ Բ Ա Ն Ն Բ

Բան մը, առարկայ մը կամ յատկութիւն մը կրնան իրենց հակառակն ունենալ. ինչպէս անուակ որոյ հակառակն է սեր. Այսպէս կ'ըսենք ջրին երեսն ու տակառին յասակը, լերան գագաթն ու ստորոտը, մարդու նիւարութիւնն ու գիրութիւնն կարծր ու հեղուկ մարմին, քանձ ու յոյժ հեղուկ, ազանուրիւն ու շուշուրիւն, սոյլ ու սուսուրիւն, քարեքեր ու ամուրջ, ցած ու բարձր, սիկք ու վերջ, պարսուստն ու պարսապակն, գիտունն ու զգեսն, համեսն ու գոռոզը, զեղակիւն ու զգեղը, ծաւրն ու քեքերը, կուշսն ու ակօթին, աղբակն ու հարուստը, մեծն ու պզտիկը, քուլին ու հսկայն եւայլն:

Հ Բ Ա Հ Օ Ն Վ

157. Գրաւ. Խոնարհեցէք հետեւեալ պարբերութիւնն, Մահն. ներկայ, անկասար, կասարեայ.

Երբ ուսում ստանաւ եւ կրթուիւն, բարի քաղաքացի մը պիտի ըլլաւ:

158. Գրաւ. 14^{րդ} ընթերցուածին բայերը կասարեայի վերածեցէք:

159. Գրաւ. 24^{րդ} ընթերցուածը դարձուցէք նախ եզակի եւ ապա յօգնակի երկրորդ դէմքի:

160. Գրաւ. Հետեւեալ ածականաց հականիշը գրեցէք. Հարուստ, թերի, կարծր, համեստ, խոհեմ, նեղ, չար, հեռատես, ուղիղ, ճշմարիտ, սուր, թեթեւ, ներկայ, առողջ, կարճ, նիհար, ձախ, ցուրտ, տկար, դիւրին, օգտակար:

139. Շաղկապ կը կոչուին այն անփոփոխելի բառերն որ խօսքի մ'երկու մասերն կամ երկու բառերն իրարու կը կապեն. մարմինն ու հողին, ես կամ դու:

140. Գլխաւոր շաղկապներն են եւ, ու, կամ, որ, բայց, այր, քե, երբ, վասն զի, քանզի, որովհետեւ, իսկ, երբ, երբոր, ուստի, ուրեւն, մինչդեռ, նստել, քեւ, քեպէս, եւայլն:

Գ Լ ՈՒ Խ Ժ.

Զ Ա Յ Ն Ա Ր Կ ՈՒ Թ Ի Ի Ն

35. Ընթերցում. — ԲԱՂԴԱՏՈՒԹԻՒՆ

Երբ բան մը քննենք հասկնալու համար թէ արդեօք ուրիշի մը կը նմանի իր մէկ յատկութեամբ, բաղդատութիւն ըրած կ'ըլլանք: Օրինակի համար բաղդատելով կ'ըսենք.

Սիրամարզի պէս գոռոզ, արեւու պէս պայծառ, կեռասի պէս կարմիր, դեղի պէս դառն, զառան պէս անմեղ, ժայռի պէս կարծր, շան պէս հաւատարիմ, առիւծի պէս հզօր, ջրիի պէս յամառ, օգի պէս թեթեւ, աղամանդի պէս փայլուն, ջրի պէս լոյծ, փղի պէս ոխակալ, եւայլն:

Հ Բ Ա. Հ Ա Ն. Գ.

161. Բերանացի. Զայնարկութիւններն որոշեցէք:

Ո՛հ, ինչ անխոհեմ է: Բան լիցի որ այս մեզքը գործեմ: Իցիւ թէ այսօր գայ: Ո՛վ տէր, ողորմէ՛ ինձ: Երանի՛ անոր որոյ սիրտը մաքուր է: Բարէ՛, բոլոր ջանքերս ի դերեւ ելան: Ապրիս, որդեակ իմ: Եղևկ, իր հարստութիւնը չվայելեց: Վայ չարածծի: Ափսոս իրեն որ չգիտցաւ:

162. Գրաւոր. Երեքական խնդիր գտէք սակ, հաւնար, մօս վրայ, առանց, մեք, միևնչեւ, առջեւ նախադրութիւններուն:

163. Գրաւոր. Հոլովեցէք հետեւեալներն.

Գիր գրել, նամակ ընդունիլ, գիրք կարդալ, կանուխ արթննալ, շուտ քայլել, սուտ երդնուլ, պատէն ոստնուլ:

164. Գրաւ. 1, 2, 3^{րդ} հատուածներն յոգն. դիմելով գրեցէք:

141. Զայնարկութիւնը կը յայտնէ ուրախութիւն կամ ցառ, զարմանք, բարկութիւն, սխրութիւն, այսինքն՝ մեր հոգւոյ կիրքերէն կամ յուզմունքներէն մին:

142. Գլխաւոր ձայնարկութիւններն են.

Ո՛հ, ա՛հ, վա՛հ, աւա՛ղ, ախա՛ն, եղո՛ւկ, վա՛յ, վա՛շ, բարե՛, ո՛, ո՛վ, կեցցե՛ս, երանի՛, իցի՛ր թե, օ՛ն անոր, քա՛ն լիցի եւն:

36. Ընթերցում. — ԵՐԿՈՒ ՃԱՄԲՈՐԳ

Երկու ճամբորդ, Թովմաս եւ Յովհաննէս, տօնավաճառը կ'երթային: Անտառ մը հասան. Թովմաս, որ առջեւէն կ'երթար, իր առջեւ ոսկուով լի քօսկ մը կը տեսնէ եւ կը վերցնէ: Ո՛հ, ի՛նչ աղւոր գիւտ մ'ըրինք, կը գոչէ Յովհաննէս գուարբազին: — Մէնք, կը պատասխանէ Թովմաս, ի՛նչ ըսել կ'ուզես, բարեկամս, ըսէ մանաւանդ ես. ես գոյս դրամն եւ ինձ հաւնար կը պահեմ: Յովհաննէս կը լռէ. մտիկ կ'ընէ իր հարուստ ընկերին որ արդէն կը հաշուէ ինչ որ պիտի կրնայ դնել իր գտած դրամով: Յանկարծ երկու գող կ'երեւին անտառին մեջ: Վա՛շ, կը գոչէ Թովմաս սարսափահար, կորսուած ենք: — Մէնք, կը պատասխանէ յայնժամ Յովհաննէս, կը սխալիս, բարեկամս, ըսէ մանաւանդ դուն. զայս ըսաւ եւ սկսաւ փախչիլ. իսկ Թովմաս, դրամին ծանրութեան պատճառաւ. չկրցաւ փախչիլ: Գողերը իր վրայ կը յարձակին, կը ծեծեն, կը կողոպտեն եւ իր գանձն ու հագուստը միանգամայն կը գողնան:

Հ Բ Ա. Հ Ա Ն. Գ.

165. Գրաւոր. Նախադրութիւնները, շարկապները, մակբայներն ու ձայնարկութիւններն զատ զատ ցանկեր կազմեցէք:

166. Գրաւոր. Հետեւեալ շեղագիր բառերը բարդեցէք, ամսականը գոյականէն առաջ դնելով:

Հաւասքը քերի մարդ. հաւնը դառն ջուր. միսքը քերեւ տղայ. ջուրն առաւ հօր. ընթացքը արագ գետ. ձայնը քայքայ տիրացու. շեղուն ծանր կին. սիրտը խիստ մարդ. տունը մեծ մարդ. մորթը սեւ բնակիչ. հաւասքն ուղիղ կին:

167. Գրաւոր. Հետեւեալ գոյականները բարդեցէք սեռականն առաջ դնելով.

Գանձի պետ. դիւանի պետ. հողի բլուր. մեղրի մոմ. կառքի խումբ. աւագի կոյտ. վանքի հայր. նամակի տուն. նաւու խումբ. գետի եզերք. փայտի կոյտ. սառի կոյտ. սահմանի զուլս. դիւանի զպլոր.



ԿԷՏԱԴՐՈՒԹԻՒՆ

Հ Ր Ա Հ Ր Ն Գ

168. ԳՐԱՆՈՐ. Շեղագիր բառերը բարդեցէք.

Պտուղ բերող ծառ. սերը սիրող ծառայ. միջաս սպաննող
դեղ. վիպ գրող հեղինակ. չար խօսող մարդ. պերճ խօսող
քարոզիչ. սուր տեսող տղայ. բաղդ խնդրող մարդ. ոսկիե
ձուլուած արձան. սիրտ յուզող տեսարան:

169. ԳՐԱՆՈՐ. Սոյն գոյականներուն հակամիջը գտէք:

Յառաջարան, հիւսիս, արեւելք, աղքատութիւն, կարճա-
տեսութիւն, առատութիւն, ուրախութիւն, լայնութիւն, հան-
գաստութիւն, բարութիւն, գեղեցկութիւն, կորուստ:

170. ԳՐԱՆՈՐ. Հետեւեալ խօսքերը կետադրեցէք .

Երանի այն աշակերտին որ աշխատասէր կարգապահ ու
քաղաքավար է եւ գնեցի թուղթ գրիչ մեղան եւ մատիտ
եղը ոչխարը կոմն եւ ուղտը կ'որոճան Տղայք առաքինի եղիք
Յիսուս ըսաւ սիրեցէք զիրար Ստախօսութիւնը գէշ մոլու-
թիւն մէ Յարգէ ճնողքդ Մի ստեր Ոչ ես եւ ոչ նա զխտենք
մեր դասն Դուք զիտէք ձեր դասն Ինչ կուզէք Գիրք մը ա-
ռի Վայ ձեզ ով կեղծաւորք Որչտի բարի է Աստուած

143. Կէտադրութեան նպատակն է խօսքի մ'այլ եւ այլ
մասերն իրարմէ զատել փոքր նշաններով, որք կը կոչուին
կէս: Այս նշաններն են:

Բռք (`), Ստրակիս (,), Միջակիս (.), Վերջակիս (:),
Շեշտ ('), Պարոյկ (°), Ապարաց կամ Մակակիս ('), Եր-
կար (^), Տողադարձ (-). Չակերտ (« »), Փակագիծ (()),
Կախում (. . .), Գիծ (—):

ԾԱՆՈԹ. Ուսուցիչն օրինակներով պիտի սովորեցունէ սոյն կէ-
տերուն կիրառութիւնը:



21 P

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԲԻՒՉԱՆԴ Մ. ՊՕՉԱՃԵԱՆԻ

Վաւերացեալ յնսուան. Խորհրդոյ

1.	Համառօտ Քերականութիւն գրաբար Հայերէնի	2 1/2	Փր.
2.	Տեսական եւ Գործնական Քերականութիւն աշխարհաբար Հայերէնի. Տարրական Ընթացք.	2	
3.	Տեսական եւ Գործնական Քերականութիւն աշխարհաբար Հայերէնի. Բ. սպագրութիւն. Միջին Ընթացք	4	
4.	Ֆուտուրէն նոր Քերական, հայերէն բացատրութեամբ. Երոզոյ սպագրութիւն	1	20
5.	Գումբէկան նոր Քերականութիւն Քառասներէն լեզուի	7	
6.	Լ'էօ սը Բարի (Բարիգեան Արձագանց կամ Քառասներէն Զրուցանութիւն)	40	
7.	Լ'էօ սը Բարի (կամ Ուղեցոյց Թարգմանութեան) Սա առաջնոյն բնագիրն է յեկոյս ունենալով 200 երեսով բառարան մը գունաւոր բոլորի վրայ, յորում ամփոփուած են բնագրին բառերէն եւ ոճերէն զան 42600 ի չափ բառեր իւրեց ամեն առումներով եւ ոճերով. Թարգմանութեան համար յոյժ պիտանի	40	
8.	Լ'էօ սը Բարի, առաջնոյն լոկ Քառասներէն բնագիրն	5	
9.	Գրպանի Բառարան Քառասնհայ, 45,000 բառ եւ ոճ.	5	
10.	Հայոց Պատմութիւն, մինչեւ մեր օրերը.	2	20
11.	Մենկլէ, կամ Օսմանեան Քաղաքային Օրինագիրք. Հայերէն բարգմանութիւնն ու բարբերէն բնագրին արտասանութիւնն զիւր առ զիւր դրուած. Կ'արժէ որ ամեն արաջնորդարան եւ ամեն վարժարան իւրեց բանգարանին մէջ ունենան սոյն օգտաւս մասերէն մէկ մէկ օրինակ շինց հաստն ի միասին	56	

Մեծաւանակ զնոդաց համար 20 առ % զեղջ

Գ ի մ ե լ

ի Կեդրոնական Գրաստան

Կ. Պոլիս, Չագինագնդար եօզուշք քիւ 59

1p
141

2013

3014

« Ազգային գրադարան



NL0059706

